

1

“Տէրը կանչեց Մովսէսը, ու Հանդիպումի վրանէն խօսեցաւ անոր՝ ըսելով. **2** «Խօսէ՛ հսրայէլի որդիներուն եւ ըսէ՛ անոնց. “Եթէ ձեզմէ մարդ մը անասուններէն մատաղ մատուցանէ Տէրոց, ձեր մատաղը արջառներէ՛ն կամ ոչխարներէ՛ն մատուցանեցէք»:

3 Եթէ անոր մատաղը արջառներէ՛ն ողջակէզ է, անարատ արու մը թող մատուցանէ. Հանդիպումի վրանին մուտքը թող մատուցանէ զայն, Տէրոց առջեւ ընդունելի ըլլալու համար: **4** Իր ձեռքը ողջակէզին գլուխին վրայ թող դնէ, որ ան իրեն քալութիւն ըլլալու համար ընդունելի ըլլայ: **5** Արջառներէն զուարակը թող մորթէ Տէրոց առջեւ, եւ Ահարոնի որդիները՝ քահանաները՝ արիւնը թող մատուցանն, ու Հանդիպումի վրանին մուտքը եղող զոհասեղանին վրայ արիւնը թող սրսկեն՝ բոլորաձեւ: **6** Ողջակէզին մորթը թող հանէ, եւ ողջակէզը թող կտորներու բաժնէ: **7** Ահարոն քահանային որդիները զոհասեղանին վրայ կրակ թող դնեն, ու կրակին վրայ փայտեր գետեղեն: **8** Յետոյ Ահարոնի որդիները՝ քահանաները՝ կտորները, գլուխը եւ ճարպը թող գետեղեն զոհասեղանի կրակին վրայի փայտերուն վրայ. **9** Բայց անոր փորոտիքն ու թաթերը ջուրով թող լուայ, եւ քահանան բոլորը զոհասեղանին վրայ թող այրէ, որպէսզի ողջակէզ մը, անուշահոտ պատարագ մը ըլլայ Տէրոց:

10 Եթէ անոր ողջակէզի մատաղը հօտերէ՛ն է, **այսինքն՝** ոչխարներէն կամ այծերէն, անարատ արու մը թող մատուցանէ: **11** Թող մորթէ զայն Տէրոց առջեւ՝ զոհասեղանին հիւսիսային կողմը, եւ Ահարոնի որդիները՝ քահանաները՝ անոր արիւնը զոհասեղանին վրայ թող սրսկեն՝ բոլորաձեւ: **12** Թող կտորներու բաժնէ զայն՝ գլուխով ու ճարպով, եւ քահանան զանոնք թող գետեղէ զոհասեղանի կրակին վրայի փայտերուն վրայ: **13** Իսկ փորոտիքն ու թաթերը ջուրով թող լուայ, եւ քահանան բոլորը թող մատուցանէ ու զոհասեղանին վրայ այրէ: Ասիկա ողջակէզ մը, անուշահոտ պատարագ մըն է Տէրոց:

14 Եթէ անոր Տէրոց **մատուցանած** մատաղը թռչուններէ՛ն ողջակէզ է, ան իր մատաղը տատրակներէն կամ աղաւնիի ծագերէն թող մատուցանէ: **15** Քահանան զոհասեղանին թող մօտեցնէ զայն, անոր գլուխը թող փրցնէ եւ զոհասեղանին վրայ այրէ, իսկ անոր արիւնը զոհասեղանին **մէկ** կողմը թող քամուի: **16** Անոր քարճիկն ու աղբը թող զատէ, եւ զանոնք մոխրանոցը թող նետէ, զոհասեղանին քով՝ **դէպի** արեւելք: **17** Զայն իր թեւերէն թող ճեղքէ՛ առանց **զանոնք** զատելու, եւ քահանան զայն զոհասեղանին վրայ թող այրէ՛ որպէսզի անուշահոտ պատարագ մը ըլլայ Տէրոց: **18** Իսկ հացի ընծայէն մնացածը՝ Ահարոնի եւ անոր որդիներուն ըլլայ. ասիկա ամենասուրբ պատարագ մըն է Տէրոց»:

ՀԱՅԻ ԸՆԾԱՆ

2

«Երբ մէկը **հացի** ընծայ մատուցանէ Տէրոց, անոր մատաղը **“նաշիհէ** թող ըլլայ: Անոր վրայ թող իւղ թափէ ու կնդրուկ դնէ վրան, **2** ապա Ահարոնի որդիներուն՝ քահանաներուն թող բերէ զայն: **Քահանան** անկէ թող առնէ լման բուռ մը անոր նաշիհէն եւ իւղէն, անոր ամբողջ կնդրուկին հետ, ու քահանան անոր յիշատակի **մասը** զոհասեղանին վրայ թող այրէ՛ որպէսզի անուշահոտ պատարագ մը ըլլայ Տէրոց: **3** Իսկ հացի ընծայէն մնացածը՝ Ահարոնի եւ անոր որդիներուն ըլլայ. ասիկա ամենասուրբ պատարագ մըն է Տէրոց»:

^ա **Երբ.** Եհովան

^ա **Այսինքն՝** նուրբ ալիւրէ

Տէրոց:

4 Եթէ փուտի մէջ եկած **հացի** ընծայ մատուցանես **իբր** մատաղ, անխմոր կարկանդակներ թող ըլլայ՝ իւղով շաղուած նաշիհէ, կամ անխմոր լաւաշներ՝ իւղով օծուած:

5 Եթէ մատաղդ տապակի վրայ **եկած հացի** ընծայ է, անխմոր թող ըլլայ՝ իւղով շաղուած նաշիհէ: 6 Կտորներո՛ւ բաժնէ զայն ու վրան ի՛ւղ թափէ. ասիկա **հացի** ընծայ մըն է:

7 Եթէ մատաղդ սանի **մէջ եկած հացի** ընծայ է, իւղով **շաղուած նաշիհէ** թող պատրաստուի: 8 Ասոնցմէ պատրաստուած **հացի** ընծան Տէրո՛շ բեր ու քահանայի՛ն ներկայացուր, որ ինք գոհասեղանին մօտեցնէ զայն: 9 Քահանան ընծայէն յիշատակի **մասը** թող վերցնէ ու գոհասեղանին վրայ այրէ՝ որպէսզի անուշահոտ պատարագ մը ըլլայ Տէրոց: 10 Իսկ ընծայէն մնացածը Ահարոնի եւ անոր որդիներուն ըլլայ. ասիկա ամենասուրբ պատարագ մըն է Տէրոց:

11 Ո՞չ մէկ **հացի** ընծայ, որ դուք Տէրոց պիտի մատուցանէք, թթխմորով թող պատրաստուի. արդարեւ պատարագի համար ամենեւին թթխմոր կամ մեղր մի՛ այրէք Տէրոց: 12 Ասոնք մատուցանեցէ՛ք Տէրոց իբր երախայրիքի մատաղ. բայց գոհասեղանին վրայ թող չայրուին անուշահոտութեան համար: 13 **Հացի** ընծային ամէն մատաղին վրայ ա՛ղ դիր. **հացի** ընծայէդ պակաս մի՛ ըներ քու Աստուծոյդ ուխտին աղը. բոլոր մատաղներուի վրայ ա՛ղ ալ մատուցանէ:

14 Եթէ երախայրիքէդ **հացի** ընծայ մատուցանես Տէրոց, կրակով բոհրած թարմ հասկերէն ծեծուած ցորե՛ն մատուցանէ երախայրիքիդ **հացի** ընծային համար: 15 Անոր վրայ ի՛ւղ թափէ, ու կնդրո՛ւկ դիր վրան. ասիկա **հացի** ընծայ մըն է: 16 Քահանան անոր յիշատակի **մասը** – **մաս մը** անոր ծեծուած ցորենէն, եւ **մաս մը** անոր իւղէն՝ անոր ամբողջ կնդրուկին հետ – թող այրէ. ասիկա պատարագ մըն է Տէրոց»:

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԶՈՂԱԲԵՐՈՒԽԸ

3

«Եթէ մէկուն մատաղը խաղաղութեան զոհ է, երբ արջառներէն մատուցանէ՝ արու ըլլայ կամ էգ, զայն անարատ՝ թող մատուցանէ Տէրոց առջեւ: 2 Իր ձեռքը իր մատաղին գլուխին վրայ թող դնէ ու Հանդիպումի վրանին մուտքը թող մորթէ զայն, եւ Ահարոնի որդիները՝ քահանաները՝ արիւնը գոհասեղանին վրայ թող սրսկեն՝ բոլորաձեւ: 3 Ապա խաղաղութեան գոհէն պատարագ թող մատուցանէ Տէրոց, **այսինքն՝** փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքէն վեր եղող ամբողջ ճարպը, 4 երկու երիկամունքը, անոնցմէ վեր՝ կողերուն վրայ եղող ճարպը, եւ լեարդին **վրայի** թաղանթը – **զայն** երիկամունքով միասին թող փրցնէ: 5 Ահարոնի որդիները թող այրեն ասոնք գոհասեղանի կրակին վրայի փայտերուն վրայ՝ ողջակէզին հետ, որպէսզի անուշահոտ պատարագ մը ըլլայ Տէրոց:

6 Եթէ խաղաղութեան գոհի համար Տէրոց **մատուցանած** մատաղը ոչխարներէն է, արու ըլլայ կամ էգ, զայն անարատ՝ թող մատուցանէ: 7 Եթէ ան իր մատաղին համար գառ մը մատուցանէ, Տէրոց առջեւ թող մօտեցնէ զայն, 8 ձեռքը իր մատաղին գլուխին վրայ դնէ ու Հանդիպումի վրանին առջեւ մորթէ զայն, եւ Ահարոնի որդիները անոր արիւնը գոհասեղանին վրայ թող սրսկեն՝ բոլորաձեւ: 9 Ապա խաղաղութեան զոհէն պատարագ թող մատուցանէ Տէրոց, **այսինքն՝** անոր ճարպն ու ամբողջ դմակը – **զայն**

^բ **Եբր.**՝ խմորեալ

^գ **Եբր.**՝ առաջիններու

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒ ԳԻՐՅԸ

“տակէն թող փրցնէ –, նաեւ փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքէն վեր եղող ամբողջ ճարպը, **10** երկու երիկամունքը, անոնցմէ վեր՝ կողերուն վրայ եղող ճարպը, եւ լեարդին վրայի թաղանթը – **զայն** երիկամունքով միասին թող փրցնէ: **11** Քահանան թող այրէ ասոնք գոհասեղանին վրայ, որպէսզի պատարագ մը ըլլայ Տէրոց:

12 Եթէ անոր մատաղը այծ մըն է, Տէրոց առջեւ թող մօտեցնէ զայն, **13** իր ձեռքը անոր գլուխին վրայ դնէ ու Հանդիպումի վրանին առջեւ մորթէ զայն, եւ Ահարոնի որդիները անոր արիւնը գոհասեղանին վրայ թող սրսկեն՝ բոլորաձեւ: **14** Եւ ան իր մատաղէն պատարագ թող մատուցանէ Տէրոց, **այսինքն**⁶ փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքէն վեր եղող ամբողջ ճարպը, **15** երկու երիկամունքը, անոնցմէ վեր՝ կողերուն վրայ եղող ճարպը, եւ լեարդին վրայի թաղանթը – **զայն** երիկամունքով միասին թող փրցնէ: **16** Քահանան թող այրէ զանոնք գոհասեղանին վրայ, որպէսզի անուշահոտ պատարագ մը ըլլայ: Ամբողջ ճարպը Տէրոցն է. **17** **ասիկա** ձեր սերունդներուն բոլոր բնակութիւններուն մէջ յաւիտենական կանոն թող ըլլայ, որ ո՛չ ճարպ ուտէք, ո՛չ ալ արիւն»:

ԱՆԳԻՏԱԿՑԱԲԱՐ ԿԱՏԱՐՈՒԱԾ ՄԵՂՋԻ ՊԱՏԱՐԱԳԸ

4

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Խօսէ՛ իսրայէլի որդիներուն եւ ըսէ՛. “Երբ անձ մը սխալմամբ մեղանչէ Տէրոց պատուիրաններէն **որեւէ** մէկուն դէմ՝ արգիլուած բաներու **մասին**, եւ ասոնցմէ մէկը ընէ, **3** եթէ օծուած քահանան մեղանչելով ժողովուրդը յանցաւոր ընէ, իր գործած մեղքին համար արջառներէն անարատ զուարակ մը թող մատուցանէ Տէրոց՝ իբր մեղքի պատարագ: **4** Հանդիպումի վրանին մուտքը՝ Տէրոց առջեւ թող բերէ զուարակը, իր ձեռքը զուարակին գլուխին վրայ դնէ եւ Տէրոց առջեւ մորթէ զուարակը: **5** Օծուած քահանան զուարակին արիւնէն թող առնէ ու Հանդիպումի վրանը բերէ: **6** Քահանան իր մատը արիւնին մէջ թող թաթխէ եւ Տէրոց առջեւ եօթը անգամ արիւնէն սրսկէ սրբարանի վարագոյրին դիմաց: **7** Ապա քահանան արիւնէն **քիչ մը** թող դնէ Տէրոց առջեւ՝ անուշաբոյր խունկի գոհասեղանին եղջիւներուն վրայ, որ Հանդիպումի վրանին մէջ է. իսկ զուարակին **մնացած** ամբողջ արիւնը թող թափէ Հանդիպումի վրանին մուտքը եղող ողջակէզի գոհասեղանին յատակը: **8** Մեղքի պատարագ եղած զուարակին ամբողջ ճարպը անկէ թող վերցնէ, **այսինքն**⁷ փորոտիքը ծածկող ճարպն ու փորոտիքէն վեր եղող ամբողջ ճարպը, **9** երկու երիկամունքը, անոնցմէ վեր՝ կողերուն վրայ եղող ճարպը, եւ լեարդին վրայի թաղանթը – **զայն** երիկամունքով միասին թող փրցնէ –, **10** ինչպէս վերցուած էր խաղաղութեան գոհին արջառէն, ու քահանան ողջակէզի գոհասեղանին վրայ թող այրէ զանոնք: **11** Զուարակին մորթը եւ անոր ամբողջ միսը՝ գլուխով, թաթերով, փորոտիքով ու թրիքով, **12** **այսինքն**⁸ ամբողջ զուարակը թող հանէ բանակավայրէն դուրս մաքուր տեղ մը, մոխիր թափուած տեղը, եւ փայտերու վրայ կրակով այրէ զայն. մոխիր թափուած տեղը թող այրուի:

13 Եթէ իսրայէլի ամբո՞ղջ համայնքը “սխալմամբ մեղանչէ” – ու բանը համախմբումին աչքերէն թաքնուի – Տէրոց պատուիրաններէն **որեւէ** մէկուն դէմ՝ արգիլուած բաներու **մասին**, եւ ասոնցմէ մէկը ընելով յանցաւոր ըլլայ, **14** երբ անոր դէմ իրենց գործած մեղքը գիտցուի, համախմբումը արջառներէն զուարակ մը թող մատուցանէ մեղքի պատարագի

⁶ **Եբր.**՝ ողնայարէն

⁷ **Եբր.**՝ պատարագի հաց

⁸ **Եբր.**՝ սխալի

համար, ու Հանդիպումի վրանին առջեւ բերէ զայն: **15** Համայնքին երկցները Տէրոց առջեւ իրենց ձեռքերը գուարակին գլուխին վրայ թող դնեն, եւ գուարակը Տէրոց առջեւ թող մորթուի: **16** Օծուած քահանան գուարակին արիւնէն թող բերէ Հանդիպումի վրանը, **17** քահանան իր մատը արիւնին մէջ թող թաթխէ ու Տէրոց առջեւ եօթը անգամ սրսկէ վարագոյրին դիմաց: **18** Արիւնէն **քիչ մը** թող դնէ Հանդիպումի վրանին մէջ՝ Տէրոց առջեւ եղող զոհասեղանին եղջիւներուն վրայ, իսկ **մնացած** ամբողջ արիւնը թող թափէ Հանդիպումի վրանին մուտքը եղող ողջակէզի զոհասեղանին յատակը: **19** Անոր ամբողջ ճարպը թող վերցնէ անկէ, ու զոհասեղանին վրայ այրէ: **20** Ինչպէս որ ըրաւ մեղքի պատարագ եղած գուարակին, այս գուարակին ալ այնպէս թող ընէ. քահանան ալ անոնց համար թող քաւութիւն ընէ՝ որ անոնց ներուի: **21** Քանակավայրէն դուրս թող հանէ գուարակը, ու զայն թող այրէ՝ ինչպէս առաջին գուարակը այրեց. ասիկա համախմբումին համար մեղքի պատարագ մըն է:

22 Եթէ իշխան մը մեղանչէ Տէրոց՝ իր Աստուծոյն պատուիրաններէն **որեւէ** մէկուն դէմ՝ արգիլուած բաներու **մասին**, եւ ասոնցմէ մէկը սխալմամբ ընելով յանցաւոր ըլլայ, **23** երբ իր գործած մեղքը իրեն իմացուի՝ թող բերէ իր մատաղը – այծերէն նոխազ մը, անարատ արու մը –, **24** իր ձեռքը նոխազին գլուխին վրայ թող դնէ եւ զայն Տէրոց առջեւ մորթէ ողջակէզին մորթուելու տեղը. ասիկա մեղքի պատարագ մըն է: **25** Քահանան իր մատով մեղքի պատարագին արիւնէն թող առնէ ու ողջակէզի զոհասեղանին եղջիւներուն վրայ դնէ, իսկ անոր **մնացած** արիւնը ողջակէզի զոհասեղանին յատակը թափէ: **26** Անոր ամբողջ ճարպը զոհասեղանին վրայ թող այրէ՝ խաղաղութեան զոհին ճարպին պէս. քահանան ալ անոր մեղքին համար քաւութիւն ընէ՝ որ անոր ներուի:

27 Իսկ եթէ երկրին ժողովուրդէն մէկը սխալմամբ մեղանչէ Տէրոց պատուիրաններէն **որեւէ** մէկուն դէմ՝ արգիլուած բաներու **մասին**, եւ ասոնցմէ մէկը ընելով յանցաւոր ըլլայ, **28** երբ իր գործած մեղքը իրեն իմացուի, իր գործած մեղքին համար թող բերէ իր մատաղը – այծերէն անարատ էգ ու մը –, **29** իր ձեռքը մեղքի պատարագին գլուխին վրայ թող դնէ եւ մեղքի պատարագ եղող անասունը մորթէ ողջակէզին **մորթուելու** տեղը: **30** Քահանան իր մատով անոր արիւնէն թող առնէ ու ողջակէզի զոհասեղանին եղջիւներուն վրայ դնէ, իսկ **մնացած** ամբողջ արիւնը զոհասեղանին յատակը թափէ: **31** Անոր ամբողջ ճարպը թող փրցնէ՝ ինչպէս ճարպը փրցուած էր խաղաղութեան զոհէն. քահանան ալ զոհասեղանին վրայ թող այրէ զայն՝ անոյշ հոտի համար Տէրոց առջեւ, եւ քահանան անոր համար քաւութիւն ընէ՝ որ անոր ներուի: **32** Եթէ մեղքի պատարագի համար գառնուկ մը մատուցանէ, անարատ էգ մը թող բերէ, **33** իր ձեռքը մեղքի պատարագին գլուխին վրայ թող դնէ ու զայն մորթէ ողջակէզին մորթուելու տեղը՝ մեղքի պատարագի համար: **34** Քահանան իր մատով մեղքի պատարագին արիւնէն թող առնէ եւ ողջակէզի զոհասեղանին եղջիւներուն վրայ դնէ, իսկ **մնացած** ամբողջ արիւնը զոհասեղանին յատակը թափէ: **35** Անոր ամբողջ ճարպը թող փրցնէ՝ ինչպէս գառին ճարպը փրցուուած էր խաղաղութեան զոհէն. քահանան ալ զոհասեղանին վրայ թող այրէ զայն՝ Տէրոց պատարագներուն հետ. քահանան անոր գործած մեղքին համար թող քաւութիւն ընէ՝ որ անոր ներուի□»:

ՄԵՂՋԻ ՊԱՏԱՐԱԳ ՊԱՀԱՆՁՈՂ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ

5

«Եթէ անձ մը [“]երդումի խօսքը լսելով ու վկայ ըլլալով՝ տեսածը կամ գիտցածը չիմացնէ, կը մեղանչէ եւ իր անօրէնութիւնը պիտի կրէ: **2** Կամ եթէ անձ մը անմաքուր

[“] Եթու՝ անէծքով երդումի

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

բանի մը դպչի – կամ անմաքուր գազանի մը դիակին, կամ անմաքուր անասունի մը դիակին, կամ անմաքուր զեռունի մը դիակին –, իրմէ թաքնուի ալ՝ ինք անմաքուր կ'ըլլայ, ու յանցաւոր: **3** Կամ եթէ մարդու անմաքրութեան դպչի – անմաքուր ընող որեւէ անմաքրութեան –, եւ իրմէ թաքնուի, երբ գիտնայ՝ յանցաւոր կ'ըլլայ: **4** Կամ եթէ անձ մը՝ շրթունքով անխոհեմաբար խօսելով՝ երդում ընէ չարիք կամ բարիք գործելու համար, – ինչ որ մարդ մը երդումով անխոհեմաբար կը խօսի, – ու իրմէ թաքնուի, երբ գիտնայ՝ յանցաւոր կ'ըլլայ ասոնցմէ մէկուն մէջ: **5** Երբ այս բաներէն մէկուն մէջ յանցաւոր ըլլայ **եւ** անոր համար իր մեղանչելը խօստովանի, **6** իր գործած մեղքին համար իր յանցանքի պատարագը – ոչխարներէն էգ մը, **այսինքն** էգ գառնուկ մը, կամ այժերէն էգ ուզ մը – թող բերէ Տէրոց՝ մեղքի պատարագի համար. քահանան ալ թող քաւութիւն ընէ անոր՝ իր մեղքին համար:

7 Եթէ բերելու կարող չէ, իր գործած յանցանքին համար երկու տատրակ կամ աղաւնիի երկու ծագ թող բերէ Տէրոց, մէկը՝ մեղքի պատարագ ըլլալու համար, ու միւսը՝ ողջակէզ: **8** Քահանային թող բերէ զանոնք, եւ ան նախ թող մատուցանէ մէկը՝ որ մեղքի պատարագի համար է: Անոր գլուխը թող փրցնէ՝ իր ծոծրակէն չզատելով, **9** ու մեղքի պատարագին արհիւնէն թող սրսկէ զոհասեղանին **մէկ** կողմին վրայ: Մնացած արհիւնը զոհասեղանին յատակը թող քամուի. ասիկա մեղքի պատարագ մըն է: **10** Իսկ միւսը իբր ողջակէզ թող ընծայէ՝ կանոնին համաձայն. քահանան ալ թող քաւութիւն ընէ անոր՝ իր գործած մեղքին համար, որ ներուի անոր:

11 Իսկ եթէ **իր կարողութիւնը** չի հասնիր երկու տատրակ կամ աղաւնիի երկու ծագ բերելու, մեղանչողը իր մատաղին համար արդուի մը մէկ տասներորդ մասը նաշին թող բերէ մեղքի պատարագի համար. անոր վրայ իւղ թող չդնէ, ո՛չ ալ կնդրուկ դնէ. որովհետեւ ասիկա մեղքի պատարագ մըն է: **12** Քահանային թող բերէ զայն, ու քահանան անկէ լման բուռ մը թող առնէ – անոր յիշատակի **մասը** – եւ զոհասեղանին վրայ այրէ Տէրոց պատարագներուն հետ. ասիկա մեղքի պատարագ մըն է: **13** Քահանան թող քաւութիւն ընէ անոր՝ այս բաներէն մէկուն մէջ իր գործած մեղքին համար, որ ներուի անոր. իսկ **մնացածը հացի** ընծային պէս քահանային թող ըլլայ»:

ՀԱՏՈՒՑՈՒՄԻ ՊԱՏԱՐԱԳԸ

14 Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **15** «Եթէ անձ մը ուխտազանց ըլլայ ու սխալմամբ Տէրոց սուլր բաներուն դէմ մեղանչէ, իր յանցանքին համար Տէրոց թող բերէ ոչխարներէն անարատ խոյ մը՝ քու գնահատումիդ չափ սիկ արծաթ **արժող** – սրբարանի սիկոյին համեմատ –, իբր յանցանքի պատարագ: **16** Սուլր բանին դէմ իր գործած մեղքը թող հատուցանէ. անոր **արժէքին** վրայ մէկ հինգերորդը թող աւելցնէ եւ քահանային տայ զայն: Քահանան ալ յանցանքի պատարագի խոյով թող քաւութիւն ընէ անոր՝ որ ներուի անոր:

17 Եթէ անձ մը մեղանչէ Տէրոց պատուիրաններէն **որեւէ** մէկուն դէմ՝ արգիլուած բաներու **մասին**, եւ ասոնցմէ մէկը ընէ, **թէեւ** անգիտութեամբ, ան յանցաւոր է եւ իր անօրէնութիւնը պիտի կրէ: **18** Քու գնահատումիդ համեմատ՝ ոչխարներէն անարատ խոյ մը թող բերէ քահանային, յանցանքի պատարագի համար. քահանան ալ թող քաւութիւն ընէ անոր՝ իր անգիտութեամբ գործած սխալին համար, որ ներուի անոր: **19** Ասիկա յանցանքի պատարագ մըն է. ան անշուշտ յանցաւոր եղած է Տէրոց առջեւ»:

6

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Եթէ անձ մը մեղանչէ ու Տէրոց հանդէա ուխտազանց ըլլայ՝ իր դրացիին ստելով աւանդի մը համար, կամ իր ձեռքը յանձնուած բանի մը համար, կամ յափշտակուած բանի մը համար, **եւ** կամ իր դրացիին հարստահարելով, **3** կամ **ալ** կորսուած բան մը գտնելով բայց այս մասին ստելով ու սուտ երդում ընելով – մեղանչելով այս բոլոր բաներէն **որեւէ** **մէկուն մէջ՝** որ մարդ **կրնայ** ընել –, **4** մեղանչելուն ու յանցաւոր ըլլալուն համար՝ թող վերադարձնէ յափշտակած բանը, կամ հարստահարութեամբ **առած** բանը, կամ իրեն յանձնուած աւանդը, կամ կորսուած բանը՝ որ գտած էր, **5** կամ ամէն ինչ՝ որուն համար սուտ երդում ըրած էր: Ան լման թող հատուցանէ եւ անոր **արժէքին** վրայ մէկ հինգերորդը աւելցնէ, **ու** իր յանցանքի պատարագին օրը թող տայ անոր՝ որուն **կը պատկանէր:** **6** եւ իր յանցանքի պատարագը թող բերէ **Տէրոց**, **այսինքն** քու գնահատումիդ համեմատ՝ ոչխարներէն անարատ խոյ մը թող **բերէ** յանցանքի պատարագին համար: **7** Քահանան ալ անոր համար թող քաւութիւն ընէ **Տէրոց** առջեւ, որ անոր ներուի՝ ի՞նչ ալ ըլլայ անոր գործած յանցանքը»:

ՈՂՋԱԿԻԶՈՒՄԸ

8 **Տէրը** խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **9** «Պատուիրէ՛ Ահարոնի եւ անոր որդիներուն, ու ըսէ՛. «Ահա՛ւասիկ ողջակէզին օրէնքը. – ողջակէզը ամբողջ գիշերը՝ մինչեւ առտու՝ զոհասեղանը եղող կրակին վրայ թող մնայ, եւ զոհասեղանին կրակը **միշտ** անոր մէջ վառուած թող մնայ: **10** Քահանան իր կտաւէ վերարկուն թող հագնի, նաեւ իր կտաւէ անդրավարտիքը մարմինին վրայէն հագնի, կրակով սպառած ողջակէզին մոխիրը զոհասեղանին վրայէն թող վերցնէ ու զոհասեղանին քով դնէ: **11** Յետոյ իր հագուստները թող հանէ եւ ուրիշ հագուստներ հագնի, ու մոխիրը բանակավայրէն դուրս թող հանէ՝ մաքուր տեղ մը: **12** Զոհասեղանին վրայի կրակը անոր մէջ **միշտ** վառուած թող ըլլայ **ու** չմարի. քահանան ամէն առտու անոր վրայ փայտեր թող այրէ, եւ անոր վրայ ողջակէզը զետեղէ ու անոր վրայ խաղաղութեան **զոհերուն** ճարպը այրէ: **13** Կրակը զոհասեղանին վրայ միշտ վառուած թող ըլլայ. երբեք թող չմարի□»:

ՀԱՅԻ ՊԱՏԱՐԱԳԸ

14 «Ահա՛ւասիկ **հացի** ընծային օրէնքը. – Ահարոնի որդիները թող մատուցանեն զայն **Տէրոց** առջեւ՝ զոհասեղանին դիմաց: **15** Քահանան անկէ թող վերցնէ բուռ մը **հացի** ընծային նաշինէն եւ անոր իւղէն, նաեւ **հացի** ընծային վրայ եղող ամբողջ կնդրուկը, ու անոր յիշատակի **մասը** զոհասեղանին վրայ թող այրէ՝ որպէս անոյշ հոտ **Տէրոց**: **16** Իսկ անկէ մնացածը՝ Ահարոն եւ իր որդիները թող ուտեն: Ան բաղարջ թող ուտուի, սուրբ տեղը. Հանդիպումի վրանին սրահը թող ուտեն զայն. **17** ^բթթխմորով թող չեփուի: Իմ պատարագներէս **անոնց** տուի զայն **իբր** իրենց բաժինը. ասիկա ամենասուրբ է՝ մեղքի ու յանցանքի պատարագներու պէս: **18** Ահարոնի որդիներուն բոլոր արուները թող ուտեն զայն. **ասիկա** **Տէրոց** պատարագներէն յալիտենական կանոն թող **ըլլայ** ձեր սերունդներուն մէջ. ինչ որ անոնց դպչի՝ սուրբ պիտի ըլլայ»:

19 **Տէրը** խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **20** «Ահա՛ւասիկ Ահարոնի եւ անոր որդիներուն

^ա **Եբր.**՝ կեղծ

^բ **Եբր.**՝ խմորեալ

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

մատաղը, որ Տէրոց պիտի մատուցանեն իր օծուելու օրը— արդուին մէկ տասներորդ մասը նաշիհ՝ մշտատեւ հացի ընծայի համար, կէսը առտուն եւ կէսը իրիկունը: **21** Տապակի վրայ եփելու համար իւղով թող պատրաստով. ^գտապկուածքն զայն, **ու հացի** ընծային եփած կտորները մատուցանէ՛ որպէս անոյշ հոտ Տէրոց: **22** Իր որդիներէն ա՛ն՝ որ իր տեղը քահանայ օծուի, **անիկա՝** թող ընծայէ զայն. **ասիկա** Տէրոց յափտենական կանոն է: **Մատաղը** ամբողջովին թող այրուի. **23** քահանայի ամէն հացի ընծայ ամբողջովին թող այրուի. թող չուտուի»:

ՄԵՂՋԻ ՊԱՏԱՐԱԳԸ

24 Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **25** «Խօսէ՛ Ահարոնի եւ անոր որդիներուն՝ ըսելով. «Ահա՛ւասիկ մեղքի պատարագին օրէնքը— ողջակէզին մորթուած տեղը թող մորթուի մեղքին պատարագը՝ Տէրոց առջեւ. ասիկա ամենասուրբ է: **26** Մեղքի պատարագը մատուցանող քահանան թող ուտէ զայն. սուրբ տեղը՝ Հանդիպումի վրանին սրահը թող ուտուի: **27** Ինչ որ անոր միսին դպչի՝ սուրբ պիտի ըլլայ, ու եթէ անոր արիւնէն հագուստի մը վրայ ցայտէ, սուրբ տեղը լուա այն **բանը՝** որուն վրայ ցայտեր էր: **28** Ինեցիէ անօթը՝ որուն մէջ խաշած է **այս միսը**, թող կոտրուի. իսկ եթէ պղինձէ անօթի մէջ խաշած է, թող շփուի ու ջուրով ցողուուի: **29** Քահանաներուն բոլոր արուները թող ուտեն զայն. ասիկա ամենասուրբ է: **30** Բայց ո՛չ մէկ մեղքի պատարագ, որուն արիւնէն Հանդիպումի վրանը կը բերուի՝ սրբարանին մէջ քաւութիւն ընելու համար, թող ուտուի. ան կրակով թող այրուի□»:

ՀԱՏՈՒԹՈՒՄԻ ՊԱՏԱՐԱԳԸ

7

«Ահա՛ւասիկ յանցանքի պատարագին օրէնքը. ասիկա ամենասուրբ է.— **2** այն տեղը ուր ողջակէզը կը մորթեն՝ **հոն** թող մորթեն յանցանքի պատարագը, եւ անոր արիւնը զոհասեղանին վրայ սրսկեն՝ բոլորածեւ: **3** Անկէ թող մատուցանէ ամբողջ ճարպը, **այսինքն** դմակն ու փորոտիքը ծածկող ճարպը, **4** երկու երիկամունքը, անոնցմէ վեր՝ կողերուն վրայ եղող ճարպը, եւ լեարդին **վրայի** թաղանթը – **զայն** երիկամունքով միասին թող փրցնէ: **5** Քահանան զոհասեղանին վրայ թող այրէ ասոնք՝ որպէս պատարագ Տէրոց. ասիկա յանցանքի պատարագ մըն է: **6** Քահանաներէն ամէն արու թող ուտէ զայն. սուրբ տեղը թող ուտուի, **բանի որ** ամենասուրբ է: **7** Յանցանքի պատարագը այնպէս է՝ ինչպէս մեղքի պատարագը – անոնց օրէնքը մէկ է –. անով քաւութիւն ընող քահանայինն է: **8** Քահանայ մը՝ որ մէկուն ողջակէզը կը մատուցանէ, այդ քահանան իրեն թող առնէ իր մատուցանած ողջակէզին մորթը: **9** Փուռի մէջ եփած ամբողջ **հացի** ընծան, նաեւ ամէն ինչ որ սանի մէջ ու տապակի վրայ պատրաստուած է, զայն մատուցանող քահանային թող ըլլայ: **10** Ամէն իւղով շաղուած կամ “առանց իւղի” **հացի** ընծայ՝ Ահարոնի բոլոր որդիներուն թող ըլլայ, իւրաքանչիւրին նոյնչափ»:

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՊԱՏԱՐԱԳԸ

^գ **Կամ՝** կտոր-կտոր եղած

^Դ **Այսինքն՝** թրծուած կաւէ

[՚] **Եբր.**՝ չոր

11 «Ահա՛ւասիկ Տէրոց մատուցանուելիք խաղաղութեան գոհին օրէնքը.— 12 Եթէ մէկը շնորհակալութեան համար մատուցան զայն, շնորհակալութեան գոհին հետ թող մատուցանէ անխմոր կարկանդակներ՝ իւղով շաղուած, անխմոր լաւաշներ՝ իւղով օծուած, եւ տապկուած կարկանդակներ՝ իւղով շաղուած նաշիհէ: 13 Շնորհակալութեան համար եղած իր խաղաղութեան գոհին կարկանդակներէն զատ՝ խմորեալ հացէ մատաղ մը թող մատուցանէ: 14 ԱՅէկ, այսինքն ամբողջ մատաղէն մէկ հատ թող մատուցանէ Տէրոց՝ իբր բարձրացնելիք ընծայ. ասիկա խաղաղութեան զոհին արիւնը սրսկող քահանային թող ըլլայ: 15 Շնորհակալութեան համար եղած իր խաղաղութեան գոհին միսը մատուցանուած օրը թող ուտուի. անկէ մինչեւ առտու թող չճգուի: 16 Իսկ եթէ իր մատաղը ուխտի՛ համար է կամ յօժարակա՞մ զոհ է, զոհը մատուցանուած օրը թող ուտուի, ու հետեւեալ օրն ալ անկէ մնացածը ուտուի. 17 զոհին միսէն մնացածը երրորդ օրը՝ ընդունելի պիտի չըլլայ, ան զոհ պիտի չսեպուի զայն մատուցանողին. ան պղծութիւն պիտի ըլլայ, եւ անկէ ուտող անձը իր անօրէնութիւնը պիտի կրէ: 18 Որեւէ անմաքուր բանի դպած միսը թող չուտուի. ան կրակով թող այրուի: Ամէն մաքուր եղող թող ուտէ խաղաղութեան զոհի միսէն. 20 բայց այն անձը որ Տէրոց խաղաղութեան զոհի միսէն կ'ուտէ՛ իր անմաքրութիւնը իր վրայ ունենալով, այդ անձը իր ժողովուրդէն պիտի բնացնջուի: 21 Եթէ անձ մը դպչի որեւէ անմաքուր բանի – թէ՛ մարդու անմաքրութեան, թէ՛ անմաքուր անասունի, եւ թէ որեւէ անմաքուր բանի – ու Տէրոց խաղաղութեան զոհի միսէն ուտէ, այդ անձը իր ժողովուրդէն պիտի բնացնջուի»:

22 Տէրը խօսեցաւ Մովսէսի՛ ըսելով. 23 «Խօսէ՛ հսրայէլի որդիներուն եւ ըսէ՛. “Բնա՛ եզի, կամ ոչխարի, կամ այծի ճարպ մի՛ ուտէք: 24 Մեռած անասունին ճարպը կամ բզբսուածին ճարպը կրնայ գործածուիլ ամէն գործի մէջ, բայց բնա՛ անկէ մի՛ ուտէք: 25 Արդարեւ ո՛վ որ Տէրոց պատարագ մատուցանուելիք անասունին ճարպէն ուտէ, այդ ուտող անձը իր ժողովուրդէն պիտի բնացնջուի: 26 Զեր բոլոր բնակութիւններուն մէջ բնա՛ արիւն մի՛ ուտէք, թոշունի ըլլայ թէ անասունի: 27 Ամէն անձ որ կ'ուտէ որեւէ արիւն, այդ անձը իր ժողովուրդէն պիտի բնացնջուի□»:

28 Տէրը խօսեցաւ Մովսէսի՛ ըսելով. 29 «Խօսէ՛ հսրայէլի որդիներուն եւ ըսէ՛. “Ա՛ն որ իր խաղաղութեան զոհը Տէրոց կը մատուցանէ՛ իր մատաղը Տէրոց թող բերէ իր խաղաղութեան զոհէն: 30 Իր ձեռքերո՛վ թող բերէ Տէրոց պատարագները: Ճարպը երբուժո՛վ թող բերէ, որպէսզի երբուժը Տէրոց առջեւ մատուցանուի իբր երերցնելիք ընծայ: 31 Քահանան ճարպը թող այրէ զոհասեղանին վրայ. բայց երբուժը Ահարոնի ու անոր որդիներուն թող ըլլայ: 32 Զեր խաղաղութեան զոհերէն տուէք աջ զիստը քահանային՝ բարձրացնելիք ընծայի համար: 33 Ահարոնի որդիներէն ո՛վ որ մատուցանէ խաղաղութեան զոհին արիւնը եւ ճարպը, աջ զիստը անոր բաժինը թող ըլլայ. 34 արդարեւ հսրայէլի որդիներէն – անոնց խաղաղութեան զոհերէն – առի երերցնելիք երբուժն ու բարձրացնելիք զիստը, եւ զանոնք յափտենական կանոնով տուի Ահարոն քահանային ու անոր որդիներուն՝ հսրայէլի որդիներէն□»: 35 Ասիկա Տէրոց պատարագներէն Ահարոնի օծումին եւ անոր որդիներուն օծումին իրաւունքն է, այն օրէն որ զանոնք ներկայացուց Տէրոց քահանայութիւն կատարելու: 36 Զանոնք օծած օրը Տէրը հրամայեց որ հսրայէլի որդիներէն անոնց տրուի՝ յափտենական կանոնով իրենց սերունդներուն մէջ:

37 Այս է ողջակէզին, հացի ընծային, մեղքի պատարագին, յանցանքի պատարագին,

^բ Կամ՝ սողունի

^գ Եբր.՝ Երերցուի

նուիրումին ու խաղաղութեան գոհին օրէնքը, **38** որ Տէրը պատուիրեց Մովսէսի՝ Սինա լերան վրայ, այն օրը երբ հսրայէլի որդիներուն պատուիրեց իրենց մատաղները Տէրոց մատուցանել Սինայի անապատին մէջ:

ԱՀԱՐՈՒՆԻ ԵՒ ԻՐ ՈՐԴԻՆԵՐՈՒՆ ՕԾՈՒՄԸ
(Ելք. 29. 1-37)

8

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «ԱՌ Ահարոնը եւ անոր որդիները իրեն հետ, հագուստները, օծումին իւղը, մեղքի պատարագին զուարակը, երկու խոյերն ու բաղարշին սակառը, **3** եւ համախմբէ՛ ամբողջ համայնքը Հանդիպումի վրանին մուտքը»: **4** Մովսէս Տէրոց պատուիրածին համաձայն ըրաւ ու համայնքը համախմբուեցաւ Հանդիպումի վրանին մուտքը: **5** Մովսէս համայնքին ըսաւ. «Ահա՛ասիկ ինչ որ Տէրը պատուիրեց ընել»: **6** Ուստի Մովսէս մօտեցուց Ահարոնը եւ անոր որդիները, զանոնք ջուրով լուաց, **7** անոր հագցուց պատմուճանը, անոր **մէջքը** կապեց գոտին, անոր հագցուց պարեգոտը, անոր վրայ դրաւ եփուտը, զայն եփուտին ժապաւէնով գոտեւորեց եւ անով փաթթեց զայն: **8** Լանջապանակը անոր վրայ դրաւ, ու լանջապանակին մէջ Ուրիմը եւ Թումիմը դրաւ: **9** Խոյը անոր գլուխը դրաւ, ու խոյին վրայ՝ անոր առջեւի կողմը՝ դրաւ ոսկի թիթեղը, **այսինքն** սուրբ պսակը, ինչպէս Տէրը Մովսէսի պատուիրեր էր:

10 Մովսէս օծումի իւղը առաւ ու խորանը եւ բոլոր անոր մէջ եղածները օծեց ու սրբացուց զանոնք: **11** Անկէ զոհասեղանին վրայ սրսկեց եօթը անգամ եւ զոհասեղանն ու անոր բոլոր առարկաները, եւ աւազանն ու անոր խարիսխը օծեց՝ զանոնք սրբացնելու համար: **12** Օծումի իւղէն Ահարոնի գլուխին վրայ թափելով՝ զայն սրբացնելու համար օծեց: **13** Նաեւ Մովսէս մօտեցուց Ահարոնի որդիները, անոնց պատմուճաններ հագցուց, անոնց **մէջքը** գոտի կապեց եւ **գլուխը** ապարօշներ փաթթեց, ինչպէս Տէրը Մովսէսի պատուիրեր էր:

14 Մեղքի պատարագին զուարակը մօտեցուց, Ահարոն եւ անոր որդիները իրենց ձեռքերը դրին մեղքի պատարագի զուարակին գլուխին վրայ, **15** ու մորթեց **զայն**: Մովսէս արիւնը առաւ, իր մատով զոհասեղանին եղջիւներուն վրայ դրաւ՝ բոլորածեւ, ու **մաքրեց** զոհասեղանը: Յետոյ արիւնը զոհասեղանին յատակը թափեց եւ անոր վրայ քաւութիւն ընելու համար սրբացուց զայն: **16** Փորոտիքին վրայ եղող ամբողջ ճարպը, լեարդին թաղանթը, երկու երիկամունքն ու անոնց ճարպը առաւ, եւ Մովսէս զոհասեղանին վրայ այրեց **զանոնք**: **17** Բայց զուարակը, **այսինքն** անոր մորթն ու միսը եւ անոր թրիքը, բանակավայրէն դուրս կրակով այրեց, ինչպէս Տէրը Մովսէսի պատուիրեր էր:

18 Ողջակէզին խոյը մօտեցուց, Ահարոն եւ անոր որդիները իրենց ձեռքերը դրին խոյին գլուխին վրայ, **19** ու մորթեց **զայն**: Մովսէս արիւնը զոհասեղանին վրայ սրսկեց՝ բոլորածեւ, **20** խոյը կտորներու բաժնեց, եւ Մովսէս այրեց գլուխը, կտորներն ու ճարպը: **21** Փորոտիքն ու թաթերը ջուրով լուաց, եւ Մովսէս ամբողջ խոյը զոհասեղանին վրայ այրեց: Ասիկա ողջակէզ մը, անուշահոտ պատարագ մը եղաւ Տէրոց, ինչպէս Տէրը Մովսէսի պատուիրեր էր:

22 Յետոյ մօտեցուց միւս խոյը, **այսինքն** նուիրումին խոյը. Ահարոն եւ անոր որդիները իրենց ձեռքերը դրին խոյին գլուխին վրայ, **23** ու մորթեց **զայն**: Մովսէս առաւ անոր արիւնէն եւ դրաւ Ահարոնի աջ ականջին բլթակին վրայ, անոր աջ ձեռքին բթամատին վրայ եւ աջ ոտքին բթամատին վրայ: **24** Ահարոնի որդիներն ալ մօտեցուց, ու Մովսէս արիւնէն դրաւ անոնց աջ ականջին բլթակին վրայ, աջ ձեռքին բթամատին վրայ եւ աջ

^w Եթու.՝ **մեղքէ մաքրեց**

ոտքին բթամատին վրայ, ու Մովսէս **մճացած** արիւնը զոհասեղանին վրայ սրսկեց՝ բոլորաձեւ: **25** Ճարպը, դմակն ու փորոտիքին վրայ եղող ամբողջ ճարպը, լեարդին թաղանթը, երկու երիկամունքը, անոնց ճարպը եւ ազ զիստը առաւ, **26** նաեւ Տէրոց առջեւ եղող բաղարջի սակառէն անխմոր կարկանդակ մը, իւղով **շաղուած** կարկանդակ մը ու լաւաշ մը առաւ, եւ ճարպերուն վրայ ու ազ զիստին վրայ դրաւ, **27** եւ բոլորը Ահարոնի ափերուն վրայ ու անոր որդիներուն ափերուն վրայ դնելով՝ զանոնք Տէրոց առջեւ մատուցանեց իբր երերցնելիք ընծայ: **28** Ապա Մովսէս անոնց ափերէն առաւ զանոնք եւ զոհասեղանը եղող ողջակէզին վրայ այրեց: Ասոնք նուիրումին համար անուշահոտ պատարագ մը եղան Տէրոց: **29** Մովսէս երբուժը առաւ ու Տէրոց առջեւ մատուցանեց իբր երերցնելիք ընծայ. ասիկա նուիրումի խոյէն Մովսէսի բաժինը եղաւ, ինչպէս Տէրը Մովսէսի պատուիրեր էր: **30** Մովսէս օծումի իւղէն եւ զոհասեղանին վրայ եղող արիւնէն առնելով՝ սրսկեց Ահարոնի վրայ **ու** անոր հագուստներուն վրայ, եւ անոր հետ իր որդիներուն վրայ ու որդիներուն հագուստներուն վրայ, եւ սրբացուց Ահարոնն **ու** անոր հագուստները, եւ անոր հետ իր որդիներն ու որդիներուն հագուստները:

31 Մովսէս Ահարոնի եւ անոր որդիներուն ըսաւ. «Միսը Հանդիպումի վրանին մո՛ւտքը խաշեցէք ու հո՛ն կերէք զայն՝ նուիրումի սակառին մէջի հացերով, ինչպէս Իինծի պատուիրուեցաւ», ըսելով. «Ահարոն եւ անոր որդիները թող ուտեն զանոնք[□]: **32** Միսէն ու հացէն աւելցածը կրակո՛վ այրեցէք, **33** եւ եօթը օր Հանդիպումի վրանին մուտքէն դուրս մի՛ ելլէք, մինչեւ ձեր նուիրումի օրերուն վերջին օրը. որովհետեւ ձեր նուիրումը եօթը օր կը տեևէ: **34** Տէրը պատուիրեց **ա'յսպէս** ընել՝ ինչպէս այսօր եղաւ, ձեզի քաւութիւն ընելու համար: **35** Ուստի եօթը օր Հանդիպումի վրանին մո՛ւտքը կեցէք, ցերեկ ու գիշեր, ապա Տէրոց **պաշտօնը կատարեցէք**, որպէսզի չմեռնիք. քանի որ այսպէս պատուիրուած է ինծի **Տէրոցմէն**: **36** Ահարոն ու անոր որդիները ըրին Տէրոց Մովսէսի **միջոցով** պատուիրած բոլոր բաները:

ԱՀԱՐՈՆ ՊԱՏԱՐԱԳ ԿԸ ՄԱՏՈՒՅԱՆԵ

9

Ութերորդ օրը Մովսէս կանչեց Ահարոնը, անոր որդիներն ու հսրայէլի երէցները, **2** եւ ըսաւ Ահարոնի. «Ա՛ն քեզի արշառներէն զուարակ մը՝ մեղքի պատարագի համար, ու խոյ մը՝ ողջակէզի համար – **երկուքն ալ** անարատ –, եւ մօտեցո՛ր Տէրոց առջեւ: **3** Ապա խօսէ՛ հսրայէլի որդիներուն՝ ըսելով. «Առէ՛ք այծերէն նոխազ մը՝ մեղքի պատարագի համար, հորթ մը ու գառ մը – **երկուքն ալ** մէկ տարեկան **եւ** անարատ – ողջակէզի համար, **4** նաեւ ցուկ մը ու խոյ մը՝ խաղաղութեան **զոհերուն** համար Տէրոց առջեւ զոհելու, եւ իւղով շաղուած **հացի** ընծայ, որովհետեւ այսօր Տէրը ձեզի պիտի երեւնայ[□]»: **5** Մովսէսի պատուիրածը Հանդիպումի վրանին առջեւ բերին, եւ ամբողջ համայնքը մօտեցաւ ու Տէրոց առջեւ կայնեցաւ: **6** Մովսէս ըսաւ. «Ահա՛ասիկ ինչ որ Տէրը պատուիրեց. ըրէ՛ք ասիկա, որ Տէրոց փառքը ձեզի երեւնայ»: **7** Ապա Մովսէս Ահարոնի ըսաւ. «Մօտեցի՛ զոհասեղանին, ընծայէ՛քու մեղքի պատարագդ ու ողջակէզդ, եւ քաւութիւն ըրէ քեզի համար ու ժողովուրդին համար. նաեւ ընծայէ՛ ժողովուրդին մատաղը ու քաւութիւն ըրէ անոնց համար, ինչպէս Տէրը պատուիրեց»:

^Բ **Կամ** ես պատուիրեցի

^Գ **Եբր.**՝ պահպանութիւնը պահեցէ՛ք

^Դ **Եբր.**՝ ձեռքով

8 Ուստի Ահարոն գոհասեղանին մօտեցաւ եւ իրեն համար եղող մեղքի պատարագին հորթը մորթեց: **9** Ահարոնի որդիները արիւնը մօտեցուցին անոր, ան ալ իր մատը արիւնին մէջ թաթխեց, գոհասեղանին եղջիւներուն վրայ դրաւ, ու մնացած արիւնը գոհասեղանին յատակը թափեց: **10** Մեղքի պատարագին ճարպը, երիկամունքը եւ լեարդին թաղանթը գոհասեղանին վրայ այրեց, ինչպէս Տէրը Մովսէսի պատուիրեր էր: **11** Իսկ միսն ու մորթը բանակավայրին դուրսի կողմը կրակով այրեց: **12** Ողջակէզն ալ մորթեց, եւ Ահարոնի որդիները արիւնը իրեն բերին, ու գոհասեղանին վրայ սրսկեց զայն՝ բոլորաձեւ: **13** Ողջակէզը իրեն բերին՝ կտորներով ու գլուխով, եւ գոհասեղանին վրայ այրեց: **14** Նաեւ փորոտիքն ու թաթերը լուաց եւ գոհասեղանին վրայի ողջակէզին վրայ այրեց:

15 Յետոյ ժողովուրդին մատաղը մատուցանեց. ժողովուրդին համար մեղքի պատարագ ըլլալիք նոխազը առաւ, մորթեց զայն, եւ իր մեղքի պատարագ մատուցանեց՝ առաջինին պէս: **16** Ողջակէզը մօտեցուց ու կանոնին համաձայն ընծայեց: **17** Նաեւ հացի ընծան մատուցանեց. անկէ ձեռքը լեցուց ու գոհասեղանին վրայ այրեց, առտուան ողջակէզէն զատ: **18** Ժողովուրդին խաղաղութեան զոհ ըլլալիք ցուլն ու խոյն ալ մորթեց. Ահարոնի որդիները արիւնը անոր բերին, ու գոհասեղանին վրայ սրսկեց զայն՝ բոլորաձեւ: **19** Ցուլին ճարպերը եւ խոյին դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, երիկամունքն ու լեարդին թաղանթը բերին, **20** ճարպերը երբուծներուն վրայ դրին, եւ ճարպերը գոհասեղանին վրայ այրեց: **21** Ահարոն երբուծներն ու աջ զիստը Տէրոց առցեւ մատուցանեց իբր երերօնելիք ընծայ, ինչպէս Մովսէսի պատուիրեր էր:

22 Ահարոն իր ձեռքերը ժողովուրդին վրայ բարձրացուց, օրհնեց զանոնք, եւ մեղքի պատարագը, ողջակէզն ու խաղաղութեան զոհերը ընծայելէն ետք իշաւ: **23** Մովսէս եւ Ահարոն Հանդիպումի վրանը մտան, **անկէ** ելլելով ժողովուրդը օրհնեցին, ու Տէրոց փառքը ամբողջ ժողովուրդին երեւցաւ: **24** Տէրոց առցեւէն կրակ ելաւ, եւ գոհասեղանին վրայ եղող ողջակէզն ու ճարպը սպառեց. երբ ամբողջ ժողովուրդը տեսաւ, ցնծութեամբ գոչեցին եւ իրենց երեսին վրայ ինկան:

ՆԱԴԱԲԻ ԵՒ ԱԲԻՈՒԴԻ ՄԵՂՋԸ

10

Ահարոնի որդիները՝ Նադաբ ու Աբիուդ՝ իւրաքանչիւրը իր բուրվառը առաւ, անոր մէջ կրակ դրաւ եւ վրան խունկ դրաւ, ու Տէրոց առցեւ օտար կրակ մատուցանեցին, որ ինք չէր պատուիրեր անոնց: **2** Ուստի Տէրոց առցեւէն կրակ ելաւ եւ սպառեց զանոնք, ու Տէրոց առցեւ մեռան: **3** Մովսէս Ահարոնի ըսաւ. «Այս է որ Տէրը խօսեցաւ՝ ըսելով. “Ինձի մօտեցողներուն մէջ սուրբ պիտի ըլլամ, եւ ամբողջ ժողովուրդին առցեւ պիտի փառաւորուիմ»». Ահարոն լոեց: **4** Մովսէս կանչեց Ահարոնի հօրեղբօր Ոզիէլի որդիները՝ Միսայէլն ու Եղիսափանը, եւ ըսաւ անոնց. «Մօտեցէք, ձեր եղբայրները սրբարանին առցեւէն փոխադրեցէք բանակավայրէն դուրս»: **5** Անոնք ալ մօտեցան ու զանոնք իրենց պատմուճաններով բանակավայրէն դուրս փոխադրեցին՝ ինչպէս Մովսէս ըսած էր:

6 Մովսէս ըսաւ Ահարոնի ու անոր որդիներուն՝ Եղիազարի եւ Իթամարի. «Ձեր գլուխը մի՛ բանաք ու ձեր հագուստները մի՛ պատուէք, որպէսզի չմեռնիք եւ ամբողջ ժողովուրդին վրայ զայրոյթ չըլլայ. բայց ձեր եղբայրները՝ Իսրայէլի ամբողջ տունը՝ Տէրոց վառած հրդեհին վրայ թող լան: **7** Բայց դուք Հանդիպումի վրանին մուտքէն դուրս մի՛ ելլէք, որպէսզի չմեռնիք. որովհետեւ Տէրոց օծումի իւղը ձեր վրայ է»: Անոնք ալ Մովսէսի խօսքին համաձայն ըրին:

8 Տէրը խօսեցաւ Ահարոնի՝ ըսելով. **9** «Երբ Հանդիպումի վրանը մտնէք, դուն եւ որդիներդ քեզի հետ, գինի կամ օղի մի՛ խմէք, որպէսզի չմեռնիք: **Ասիկա** ձեր սերունդներուն մէջ յախտենական կանոն թող ըլլայ, **10** որ զանազանէք սուրբը անսուրբէն, եւ անմաքուրը մաքուրէն. **11** որպէսզի իսրայէլի որդիներուն սորվեցնէք բոլոր կանոնները, որ Տէրը Մովսէսի միջոցով ըսաւ անոնց»:

12 Մովսէս խօսեցաւ Ահարոնի եւ անոր մնացած որդիներուն՝ Եղիազարի ու Իթամարի, եւ ըսաւ. «Տէրոց պատարագներէն աւելցած **հացի** ընծան առէ՛ք ու զոհասեղանին քով բաղա՛ր կերէք, որովհետեւ ան ամենասուրբ է: **13** Սուրբ տեղը կերէք զայն, քանի որ Տէրոց պատարագներէն իրաւունքդ եւ որդիներուդ իրաւունքն է. որովհետեւ ինծի այսպէս պատուիրուած է: **14** Իսկ երերցնելիք երբուծն ու բարձրացնելիք զիստը մաքո՛ւր տեղ մը կերէք, դուն եւ որդիներդ ու աղջիկներդ քեզի հետ, որովհետեւ իրաւունքդ ու որդիներուդ իրաւունքն են՝ տրուած իսրայէլի որդիներուն խաղաղութեան զոհերէն: **15** Բարձրացնելիք զիստն ու երերցնելիք երբուծը թող բերեն ճարպին պատարագներով՝ Տէրոց առջեւ երերցնելու համար. անոնք քուկդ ու որդիներուդ թող ըլլան յախտենական կանոնով, ինչպէս Տէրը պատուիրեր է»:

16 Մովսէս մեղքի պատարագին նոխազը զգուշութեամբ որոնեց, եւ ահա՛ այրուած էր. ուստի Ահարոնի մնացած որդիներուն՝ Եղիազարի ու Իթամարի դէմ զայրացաւ՝ ըսելով. **17** «Ինչո՞ւ մեղքի պատարագը սուրբ տեղը չկերաք. արդարեւ ան ամենասուրբ է, եւ **Տէրը** ձեզի տուաւ՝ որպէսզի համայնքին անօրէնութիւնը կրէք **ու** Տէրոց առջեւ անոնց համար բաւութիւն ընէք: **18** Ահա՛ անոր արիւնը սրբարանին մէջ չբերուեցաւ, որովհետեւ զայն սրբարանը ուտելու էիք, ինչպէս պատուիրեր էի»: **19** Ահարոն Մովսէսի ըսաւ. «Ահա՛ այսօր իրենց մեղքի պատարագն ու ողջակէզը Տէրոց առջեւ մատուցանեցին, եւ այսպիսի բաներ պատահեցան ինծի: **Եթէ** այսօր մեղքի պատարագը կերած ըլլայի, արդեօք Տէրոց բհաճելի պիտի ըլլա՞ր»: **20** Երբ Մովսէս ասիկա լսեց՝ հաճեցաւ:

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՐՈՆՔ ԿԱՐԵԼԻ Է ՈՒՏԵԼ

(Բ.Օր. 14. 3-21)

11

Տէրը խօսեցաւ Մովսէսի ու Ահարոնի՝ ըսելով անոնց. **2** «Խօսեցէ՛ք իսրայէլի որդիներուն եւ ըսէ՛ք. «Երկրի վրայ եղող բոլոր անասուններէն՝ ահա՛ւասիկ ձեր ուտելիք կենդանիները... **3** ամէն ճեղքուած կճղակ ունեցող կճղակաբաշխն **ու** որոճացող անասուն կերէ՛ք: **4** Սակայն որոճացողներէն կամ կճղակաբաշխներէն հետեւեալները մի՛ ուտէք... ուղտը, որովհետեւ կ'որոճայ՝ բայց կճղակաբաշխն չէ. ան ձեզի անմաքուր ըլլայ. **5** ճագարը, քանի որ կ'որոճայ՝ բայց կճղակաբաշխն չէ. ան ձեզի անմաքուր ըլլայ. **6** նապաստակը, որովհետեւ կ'որոճայ՝ բայց կճղակաբաշխն չէ. ան ձեզի անմաքուր ըլլայ. **7** նաեւ խոզը, քանի որ կճղակաբաշխն է ու ճեղքուած կճղակ ունի, բայց չ'որոճար. ան ձեզի անմաքուր ըլլան:

9 Զուրերու մէջ բոլոր եղողներէն հետեւեալները կերէք.՝ ջուրերու մէջ՝ **այսինքն** ծովերու մէջ ու վտակներու մէջ ամէն թեւ եւ թեփ ունեցող կերէ՛ք: **10** Իսկ ծովերու մէջ ու վտակներու մէջ եղող բոլոր անթեւ եւ անթեփ եղողները – ջուրերուն բոլոր գեռուններն ու ջուրերուն մէջ եղող բոլոր շնչաւոր կենդանիները – ձեզի պիղծ ըլլան: **11** Անոնք ձեզի

^ա **Եթէ.**՝ ձեռքով

^բ **Եթէ.**՝ աչքերուն լաւ

պիղծ թող ըլլան. անոնց միսէն մի՛ ուտէք եւ անոնց դիակներէն զգուեցէ՛ք: **12** Զուրերուն մէջ եղող բոլոր անթեւ ու անթեփ եղողները ծեզի պիղծ ըլլան:

13 Թռչուններուն մէջ հետեւեալները պիղծ սեպեցէք – թող չուտովին, պիղծ են. – արծիւր, պասկուճը, գետարծիւր, **14** ցինը, անգող՝ իր տեսակներով, **15** ագռաւը՝ իր բոլոր տեսակներով, **16** ջայլամը, բուն, կկուն, բազէն՝ իր տեսակներով, **17** հաւպատիրը, հողամաղը, քաջահաւը, **18** կարապը, հաւալուսնը, սեւ անգողը, **19** արագիլը, քարադրը՝ իր տեսակներով, յոպոպը եւ չղջիկը:

20 Ամէն թռչող գեռուն որ չորս **ոտքի** վրայ կը քալէ՛ ծեզի պիղծ ըլլայ: **21** Սակայն հետեւեալները կերէք բոլոր թռչող գեռուններէն՝ որ չորս **ոտքի** վրայ կը քալեն. – Երկրի վրայ ցատկելու համար՝ իրենց ոտքերուն վրայ ազդր ունեցողները: **22** Անոնցմէ հետեւեալները կերէք. – մարախը՝ իր տեսակներով, գրուիճը՝ իր տեսակներով, խարագուլը՝ իր տեսակներով, ու ջորեակը՝ իր տեսակներով: **23** Բայց **մնացած** բոլոր թռչող գեռունները որ չորս ոտք ունին՝ ծեզի պիղծ ըլլան: **24** Ասոնցմով դուք անմաքուր պիտի ըլլաք. ո՞վ որ անոնց դիակին դպչի՝ մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ, **25** եւ ո՞վ որ անոնց դիակը վերցնէ՛ իր հագուստները թող լուայ ու մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ: **26** Բոլոր անասունները՝ որ կճակաբաշխ են, բայց իրենց կճակը ճեղքուած չէ ու չեն որոճար, ծեզի անմաքուր են. ո՞վ որ անոնց **դիակին** դպչի՝ անմաքուր պիտի ըլլայ:

27 Բոլոր չորս **ոտքի** վրայ քալող կենդանիներէն՝ իրենց “թաթերուն վրայ բոլոր քալողները ծեզի անմաքուր ըլլան. ո՞վ որ անոնց դիակին դպչի՝ մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ, **28** եւ ա՞ն որ անոնց դիակը վերցնէ՛ իր հագուստները թող լուայ ու մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ. անոնք ծեզի անմաքուր են:

29 Երկրի վրայ գեռացող գեռուններուն մէջ հետեւեալները ծեզի անմաքուր ըլլան. – աքիսը, մուկը, **բ**տիտեռը՝ իր տեսակներով, **30** կովադիան, մողէզը, քարաթոշը, խոմէթը եւ գետնառիւծը: **31** Բոլոր գեռուններուն մէջ ծեզի անմաքուր եղողները ասոնք են: Ո՞վ որ անոնց դպչի՝ երբ մեռած ըլլան, մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ:

32 Ինչ բանի վրայ որ իյնայ անոնցմէ **մէկը**՝ երբ մեռած ըլլան, անմաքուր պիտի ըլլայ – թէ՛ փայտէ առարկայ, թէ՛ հագուստ, թէ՛ մորթ, թէ՛ քուրծ, ի՞նչ տեսակ գործածական առարկայ որ ըլլայ: Ան ջուրը թող ձգուի ու մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ, յետոյ մաքրուած պիտի ըլլայ: **33** Ամէն **իսեցիէ** անօթ որուն մէջ անոնցմէ **մէկը** իյնայ, ի՞նչ ալ ըլլայ անոր մէջ՝ անմաքուր պիտի ըլլայ. այն **աճօթը** կոտրեցէ՛ք: **34** Ամէն ուտուելիք կերակուր, որուն վրայ **ջուր կայ եւ ասոնցմէ մէկը մէջը իյնայ**», անմաքուր պիտի ըլլայ. նաեւ ամէն խմելիք՝ որ կը խմուի որեւէ **այսպիսի** անօթի մէջ, անմաքուր պիտի ըլլայ: **35** Ամէն բան՝ որուն վրայ ասոնց դիակը կ’իյնայ, անմաքուր պիտի ըլլայ. **թէ՛** փուռ ըլլայ եւ թէ՛ կրակարան, թող քանդուի. ասոնք անմաքուր են ու ծեզի անմաքուր պիտի ըլլան: **36** Բայց աղբիւրը կամ հորը, **ե**ուր հաւաքուած ջուր կայ», մաքուր պիտի ըլլայ. սակայն անոնց դիակներուն դպչողը անմաքուր պիտի ըլլայ: **37** Եթէ անոնց դիակը ցանուելու սերմի վրայ իյնայ, ան մաքուր ըլլայ: **38** Բայց եթէ սերմին վրայ ջուր դրուած ըլլայ ու անոր վրայ

^w **Եբր.**՝ Աերբաններուն

^p **Կամ** կրիան

^q **Այսինքն**՝ թրծուած կաւէ

^r **Կամ** այս ջուրէն գայ

^s **Կամ** կամ ջրակոյտը

անոնց դիակը իյնայ, ան ձեզի անմաքուր ըլլայ:

39 Եթէ ձեր ուտելիք անասուններէն մէկը մեռնի, անոր դիակին դպչողը մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ: **40** Անոր դիակէն ուտողը իր հագուստները թող լուայ ու մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ, եւ անոր դիակը վերցնողը իր հագուստները թող լուայ ու մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ:

41 Երկրի վրայ գեռացող ամէն գեռուն պիղծ է. թող չուտուի: **42** Երկրի վրայ գեռացող բոլոր գեռուններէն՝ անոնք որ փորի վրայ կ'երթան, անոնք որ չորս **ոտքի** վրայ կը քալեն կամ անոնք որ բազմոտանի են, մի՛ ուտէք՝ որովհետեւ պիղծ են: **43** Որեւէ գեռացող գեռունով ձեր անձերը մի՛ պղծէք. անոնցմով աղտոտուելով՝ ձեր անձերը անմաքուր մի՛ ընէք անոնցմով: **44** Արդարեւ ե՛ս եմ Տէրը՝ ձեր Աստուածը. ուստի սրբացուցէք ձեր անձերը եւ սուրբ եղէք, քանի որ ես սուրբ եմ. Երկրի վրայ գեռացող որեւէ գեռունով ձեր անձերը անմաքուր մի՛ ընէք: **45** Արդարեւ ե՛ս եմ Եհովան՝ որ ձեզ Եգիպտոսի Երկրէն հանեցի, որպէսզի ձեզի Աստուած ըլլամ. ուստի սուրբ եղէք, որովհետեւ ես սուրբ եմ»:

46 Անասուններուն, թռչուններուն, ջուրերուն մէջ շարժող բոլոր շնչաւոր կենդանիներուն եւ Երկրի վրայ գեռացող բոլոր շնչաւորներուն օրէնքը այս է. **47** որպէսզի զանազանէք անմաքուրը մաքուրէն, եւ ուտուելիք կենդանին չուտուելիք կենդանիէն□»:

ՈՐԴԵԾՆՈՒԹԵՆԷ ԵՏՔ՝ ԿԻՆԵՐՈՒ ՄԱՋՐՈՒԹԻՒՆԸ

12

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Խօսէ՛ Խսրայէլի որդիներուն ու ըսէ՛. “Եթէ կին մը սերնդագործէ եւ արու զաւակ ծնանի, եօթը օր անմաքուր պիտի ըլլայ. իր դաշտանի կեղտոտութեան օրերուն համեմատ անմաքուր պիտի ըլլայ: **3** Ութերորդ օրը **տղային** թլիփին միսը թող ծայրատուի: **4** Յետոյ ան Երեսուններէք օր թող մնայ իր մաքրուելիք արիւնին մէջ. ո՛չ մէկ սուրբ բանի թող դպչի, ո՛չ ալ սրբարանը մտնէ՛ մինչեւ որ իր մաքրուելու օրերը լրանան: **5** Բայց Եթէ ան էգ զաւակ ծնանի, Երկու շաբաթ անմաքուր պիտի ըլլայ՝ իր կեղտոտութեան **ժամանակին** պէս, ու վաթսունվեց օր թող մնայ իր մաքրուելիք արիւնին մէջ:

6 Երբ որդիի կամ աղջիկի համար իր մաքրուելու օրերը լրանան, Հանդիպումի վրանին մուտքը ողջակէզի համար՝ մէկ տարեկան գառ մը, ու մեղքի պատարագի համար՝ աղաւնիի ծագ մը կամ տատրակ մը թող բերէ քահանային, **7** որ մատուցանէ զանոնք Տէրոց ու քատութիւն ընէ անոր համար, եւ ան իր արիւնի աղբիւրէն մաքրուած պիտի ըլլայ: Արու կամ էգ զաւակ ծնանողին օրէնքը այս է: **8** Եթէ գառ բերելու կարող չէ, Երկու տատրակ կամ աղաւնիի Երկու ծագ թող առնէ, մէկը ողջակէզի ու միւսը մեղքի պատարագի համար. քահանան թող քատութիւն ընէ անոր համար, եւ ան մաքրուած պիտի ըլլայ□»:

ՍՈՐԹԱՅԻՆ ՈՒՂԵՑՁԵՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ ՕՐԷՆՔԵՆԵՐ

13

Տէրը խօսեցաւ Մովսէսի եւ Ահարոնի՝ ըսելով. **2** «Եթէ մարդ մը իր մարմինի մորթին վրայ ուռեցք, քոս կամ պաղպաջ ունենայ՝ որ իր մարմինի մորթին վրայ բորոտութեան ախտին պէս ըլլայ, ան Ահարոն քահանային կամ անոր քահանայ որդիներէն մէկուն թող բերուի, **3** ու քահանան թող զննէ մարմինի մորթին վրայ եղող ախտը: Եթէ ախտին մէջի մազը ճերմակ դարձած է եւ ախտը անոր մարմինի մորթէն խորունկ կ'երեւնայ, ատիկա բորոտութեան ախտ է. քահանան թող զննէ զայն ու աղող ծանուցանէ անոր անմաքուր

“**Երբ.**՝ զայն անմաքուր թող ընէ

ԸԼԼԱԼԾ": **4** Իսկ եթէ անոր մարմինի մորթին վրայի պաղպաջը ճերմակ է բայց մորթէն խորունկ չ'երեւար եւ մազն ալ ճերմակ դարձած չէ, քահանան եօթը օր թող գոցուած պահէ ախտատորը: **5** Եօթներորդ օրը քահանան թող գննէ զայն. եթէ ախտը իր աչքերուն կայուն է ու մորթին վրայ տարածուած չէ, քահանան կրկին եօթը օր թող գոցուած պահէ զայն: **6** Քահանան եօթներորդ օրը կրկին թող գննէ զայն. եթէ ախտը մթագնած է եւ մորթին վրայ տարածուած չէ, քահանան թող ծանուցանէ անոր մաքրուած ԸԼԼԱԼԾ" – ատիկա **լոկ** քոս է –, ան ալ իր հագուստները թող լուայ, ու մաքրուած պիտի ԸԼԼԱԼԾ: **7** Բայց եթէ իր մաքրուելուն համար քահանայէն գննուելէն ետք՝ քոսը մորթին վրայ տարածուի, քահանան կրկին թող գննէ զայն: **8** Քահանային գննած ատենը եթէ քոսը մորթին վրայ տարածուած է, քահանան թող ծանուցանէ անոր անմաքուր ԸԼԼԱԼԾ. ատիկա բորոտութիւն է:

9 Երբ բորոտութեան ախտը մարդու մը վրան է, ան քահանային թող տարուի, **10** ու քահանան թող գննէ: Եթէ մորթին վրայ ճերմակ ուռեցը կայ, մազը ճերմակ դարձած է եւ ուռեցըին մէջ ողջ միսի նշան կայ, **11** ատիկա հինգած բորոտութիւն է՝ անոր մարմինի մորթին վրայ: Քահանան թող ծանուցանէ անոր անմաքուր ԸԼԼԱԼԾ ու գոցուած չպահէ զայն, որովհետեւ անմաքուր է: **12** Եթէ բորոտութիւնը մորթին վրայ աճի ու բորոտութիւնը պատէ ախտաւորին ամբողջ մորթը՝ գլուխէն մինչեւ ոտքը – քահանային տեսած բոլոր տեղերը –, **13** քահանան թող գննէ: Եթէ բորոտութիւնը պատած է անոր ամբողջ մարմինը, թող ծանուցանէ ախտաւորին մաքրուած ԸԼԼԱԼԾ. ամբողջը ճերմակ դարձած է, ան մաքուր է: **14** Բայց այն օրը՝ երբ անոր վրայ ողջ միս տեսնուի, ան անմաքուր պիտի ԸԼԼԱԼԾ: **15** Քահանան թող գննէ ողջ միսը եւ ծանուցանէ անոր անմաքուր ԸԼԼԱԼԾ: Ողջ միսը անմաքուր է. բորոտութիւն է: **16** Իսկ եթէ ողջ միսը դարձեալ փոխուի ու ճերմակ դառնայ, քահանային թող գայ, **17** եւ քահանան թող գննէ զայն: Եթէ ախտը ճերմակ դարձած է, քահանան թող ծանուցանէ ախտաւորին մաքրուած ԸԼԼԱԼԾ. ան մաքուր է:

18 Եթէ մարմինին մորթին վրայ պալար ԸԼԼԱԼԾ ու բուժուի, **19** եւ պալարին տեղը ճերմակ ուռեցը կամ կարմրորակ ճերմակ պաղպաջ ԸԼԼԱԼԾ, ատիկա քահանային թող ցոյց տրուի, **20** ու քահանան թող գննէ: Եթէ մորթէն խորունկ կ'երեւայ եւ մազը ճերմակ դարձած է, քահանան թող ծանուցանէ անոր անմաքուր ԸԼԼԱԼԶ. ան պալարէ աճած բորոտութեան ախտ է: **21** Իսկ եթէ քահանան տեսնէ թէ ճերմակ մազ չկայ անոր մէջ ու մորթէն խորունկ չէ՝ բայց մթագնած է, քահանան եօթը օր թող գոցուած պահէ զայն: **22** Եթէ մորթին վրայ տարածուած ԸԼԼԱԼԶ, քահանան թող ծանուցանէ անոր անմաքուր ԸԼԼԱԼԶ. ատիկա ախտ է: **23** Բայց եթէ պաղպաջը իր տեղը կայուն է **ու** տարածուած չէ, պալարին սպին է. քահանան թող ծանուցանէ անոր մաքրուած ԸԼԼԱԼԶ:

24 Իսկ եթէ մարմինի մորթին վրայ կրակի խարան ԸԼԼԱԼԶ, եւ խարանը առողջանալով կարմրորակ ճերմակ կամ **բոլորովին** ճերմակ պաղպաջ ԸԼԼԱԼԶ, **25** քահանան թող գննէ: Եթէ մազը ճերմակ դարձած է պաղպաջին մէջ ու ասիկա մորթէն խորունկ կ'երեւայ, ատիկա խարանէն աճած բորոտութիւն է: Ուստի քահանան թող ծանուցանէ անոր անմաքուր ԸԼԼԱԼԶ. ատիկա բորոտութեան ախտ է: **26** Բայց եթէ քահանային գննած ատենը ճերմակ մազ չկայ պաղպաջին մէջ եւ ասիկա մորթէն խորունկ չէ, հապա մթագնած է, քահանան եօթը օր թող գոցուած պահէ զայն: **27** Եօթներորդ օրը քահանան թող գննէ զայն. եթէ **պաղպաջը** մորթին վրայ տարածուած է, քահանան թող ծանուցանէ անոր անմաքուր ԸԼԼԱԼԶ, ատիկա բորոտութեան ախտ է: **28** Իսկ եթէ պաղպաջը իր տեղը կայուն է ու մորթին վրայ տարածուած չէ, հապա մթագնած է, ատիկա խարանին ուռեցըն է.

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒ ԳԻՐՅԸ

քահանան թող ծանուցանէ անոր մաքրուած ըլլալը, որովհետեւ խարանին սպին է:

29 Եթէ մարդ մը կամ կին մը գլուխը կամ կզակը ախտ մը ունենայ, **30** քահանան թող զննէ ախտը: Եթէ մորթէն խորունկ կ'երեւնայ եւ անոր մէջ բարակ, դեղին մազ կայ, քահանան թող ծանուցանէ անոր անմաքուր ըլլալը. ատիկա գոնջութիւն է, գլուխի կամ կզակի բորոտութիւն է: **31** Եթէ քահանան տեսնէ թէ գոնջութեան ախտը մորթէն խորունկ չ'երեւնար ու անոր մէջ սեւ մազ չկայ, քահանան գոնջութեամբ ախտաւորը եօթը օր թող գոցուած պահէ: **32** Եօթներորդ օրը քահանան թող զննէ ախտը. Եթէ գոնջութիւնը տարածուած չէ, անոր մէջ դեղին մազ չկայ եւ գոնջութիւնը մորթէն խորունկ չ'երեւնար, **33** ան թող ածիլուի, բայց գոնջութիւնը թող չածիլէ ու քահանան կրկին եօթը օր թող գոցուած պահէ գոնջութիւն ունեցողը: **34** Եօթներորդ օրը քահանան թող զննէ գոնջութիւնը. Եթէ գոնջութիւնը մորթին վրայ տարածուած չէ եւ մորթէն խորունկ չ'երեւնար, քահանան թող ծանուցանէ անոր մաքրուած ըլլալը. ան իր հագուստները թող լուայ, ու մաքրուած պիտի ըլլայ: **35** Բայց եթէ իր մաքրուելէն ետք գոնջութիւնը մորթին վրայ տարածուի, **36** քահանան թող զննէ զայն: Եթէ գոնջութիւնը մորթին վրայ տարածուած է, քահանան **ա՛** դեղին մազ թող չփնտռէ. ան անմաքուր է: **37** Իսկ եթէ գոնջութիւնը իր աչքերուն կայուն է եւ անոր մէջ սեւ մազ բուսած է, գոնջութիւնը բուժուած է. ան մաքուր է, ուստի քահանան թող ծանուցանէ անոր մաքրուած ըլլալը:

38 Եթէ մարդ մը կամ կին մը իր մարմինի մորթին վրայ պաղպաջներ ունենայ, **այսինքն՝** ճերմակ պաղպաջներ, **39** քահանան թող զննէ. Եթէ անոնց մարմինին մորթին վրայի պաղպաջները մթագնած ճերմակ են, ատիկա մորթին վրայ աճած պիսակ է. ան մաքուր է:

40 Եթէ մարդու մը գլուխին մազը թափած ըլլայ, ան կնտակ է, **բայց** մաքուր է: **41** Եթէ անոր երեսին կողմէն գլուխին մազերը թափած ըլլան, ան ճաղատ է, **բայց** մաքուր է: **42** Իսկ եթէ կնտութեան կամ ճաղատութեան մէջ կարմրորակ ճերմակ ախտ ըլլայ, ատիկա կնտութեան կամ ճաղատութեան մէջ աճած բորոտութիւն է: **43** Քահանան թող զննէ զայն. Եթէ անոր կնտութեան կամ ճաղատութեան մէջ՝ ախտին ուռեցքը կարմրորակ ճերմակ է, մարմինի մորթին վրայ եղող բորոտութեան երեւոյթին պէս, **44** այդ մարդը բորոտ է, անմաքուր է: Քահանան **անպատճառ** թող ծանուցանէ անոր անմաքուր ըլլալը. անոր ախտը իր գլուխին վրայ է:

45 Ախտ ունեցող բորոտին հագուստները պատուուած թող ըլլան, եւ անոր գլուխը՝ մերկ. իր **շրթունքը** թող ծածկէ ու պոռայ. “Անմաքուր եմ, անմաքուր եմ”: **46** Ախտը իր վրայ եղող բոլոր օրերը անմաքուր պիտի ըլլայ. ան անմաքուր է, առանձին թող բնակի. անոր բնակարանը բանակավայրէն դուրս թող ըլլայ»:

ԲՈՐՈՏՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆԶԵՐ

47 «Եթէ բորոտութեան ախտ կայ հագուստի մը վրայ – բուրդէ հագուստ ըլլայ թէ վուշէ հագուստ – , **48** վուշէ կամ բուրդէ առէջի կամ թեզանի վրայ, կամ մորթի վրայ, եւ կամ մորթէ շինուած որեւէ **Դ**քանի վրայ, **49** ու եթէ ախտը կանաչորակ կամ կարմրորակ է հագուստին կամ մորթին վրայ, առէջին կամ թեզանին վրայ, կամ մորթէ **շինուած** որեւէ առարկայի վրայ, ատիկա բորոտութեան ախտ է, ուստի քահանային թող ցոյց տրուի: **50** Քահանան թող զննէ ախտը, եւ եօթը օր թող գոցուած պահէ ախտացեալ բանը: **51** Եօթներորդ օրը ախտացեալ բանը թող զննէ. Եթէ ախտը տարածուած է հագուստի մը

⁴ **Կամ՝ ընչացքը**

⁵ **Եբը՝** ստացուածքի

վրայ, առէջի թէ թեզանի վրայ, կամ մորթի վրայ, եւ կամ մորթէ շինուած որեւէ առարկայի վրայ, **այդ** ախտը բորբոքած բորոտութիւն է. անմաքուր է: **52** Ուստի թող այրէ բուրդէ կամ վուշէ հագուստը, առէջը կամ թեզանը, կամ մորթէ **շինուած** որեւէ առարկայ՝ որուն վրայ **այդ** ախտը կայ. որովհետեւ ան բորբոքած բորոտութիւն է, կրակով թող այրուի: **53** Եթէ քահանան տեսնէ թէ ախտը հագուստին վրայ, առէջին կամ թեզանին վրայ, կամ մորթէ **շինուած** որեւէ առարկայի վրայ տարածուած չէ, **54** քահանան թող պատուիրէ՝ որ **այդ** ախտացեալ բանը լուան, ու կրկին եօթը օր թող գոցուած **պահէ** զայն: **55** Ախտին լուացուելէն ետք եթէ քահանան տեսնէ թէ ախտը իր դրսերեւոյթը փոխած չէ եւ ախտը տարածուած չէ, ան անմաքուր է: Այրէ՛ զայն կրակով. անոր տակը կամ վրան փտութիւն կայ: **56** Իսկ եթէ քահանան տեսնէ թէ անոր լուացուելէն ետք ախտը մթագնած է, **ախտացեալ մասը** հագուստէն, մորթէն, առէջէն կամ թեզանէն թող պատուէ: **57** Եթէ հագուստին վրայ, առէջին կամ թեզանին վրայ, կամ մորթէ **շինուած** որեւէ առարկայի վրայ դարձեալ երեւնայ, ատիկա աճող բորոտութիւն է. կրակով՝ այրէ ախտացեալ բանը: **58** Իսկ այն հագուստը, առէջը կամ թեզանը, կամ մորթէ **շինուած** որեւէ առարկայ, որմէ ախտը հեռացած է քու լուալէդ ետք, կրկին թող լուացուի, ու մաքրուած պիտի ըլլայ»: **59** Բուրդէ կամ վուշէ հագուստի վրայ, առէջի կամ թեզանի վրայ, կամ մորթէ **շինուած** որեւէ առարկայի վրայ **երեւցած** բորոտութեան ախտին օրէնքը այս է, անոր մաքրուած կամ անմաքուր ըլլալը ծանուցանելու համար»:

ԲՈՐՈՏՈՒԹԵՆԸ ՄԱՔՐՈՒԹԻՒՆ

14

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Ահա՛ ասիկ բորոտին օրէնքը՝ իր մաքրուելու օրը՝ ան քահանային թող տարուի, **3** քահանան բանակավայրէն դուրս թող ելլէ ու քահանան թող զննէ: Եթէ բորոտին բորոտութեան ախտը բուժուած է, **4** քահանան թող պատուիրէ՝ որ մաքրուելիք մարդուն համար երկու ողջ եւ մաքուր ՚թոշուն, մայրիի փայտ, կրկնակի կարմիր ու զոպայ առնուի: **5** Քահանան թող պատուիրէ որ թոշուններէն մէկը ՚խեցիէ անօթի մը մէջ մորթուի՝ ^գկենսաւէտ ջուրի վրայ: **6** Ողջ թոշունը, մայրիի փայտը, կրկնակի կարմիրը եւ զոպան թող առնէ, զանոնք ողջ թոշունին հետ թող թաթիսէ կենսաւէտ ջուրին վրայ մորթուած թոշունին արիւնին մէջ, **7** ու բորոտութենէ մաքրուելիք մարդուն վրայ եօթը անգամ թող սրսկէ եւ ՚մաքրէ զայն», իսկ ողջ թոշունը դէպի ՚բաց դաշտը՝ թող արձակէ: **8** Իսկ մաքրուելիք մարդը իր հագուստները թող լուայ, բոլոր մազերը ածիլէ ու ջուրով լուացուի, եւ մաքրուած պիտի ըլլայ: Անկէ ետք բանակավայրը թող մտնէ ու եօթը օր իր վրանէն դուրս կենայ: **9** Եօթներորդ օրը իր բոլոր մազերը թող ածիլէ – իր գլուխը, մօրուքը եւ յօնքերը –, **այսիհըց**՝ իր բոլոր մազերը թող ածիլէ, հագուստները լուայ ու մարմինը ջուրով լուայ, եւ մաքրուած պիտի ըլլայ:

10 Ութերորդ օրը՝ թող առնէ երկու անարատ **արու** գառ, մէկ անարատ **էգ** գառնուկ՝ մէկ տարեկան, իդով շաղուած երեք տասներորդ նաշին՝ **հացի** ընծայի համար, ու մէկ ճաշակ

^շ **Երբ.**՝ թոշնազգի

^թ **Այսիհըց**՝ թրծուած կաւէ

^գ **Այսիհըց**՝ ակի

^դ **Կամ**՝ ծանուցանէ անոր մաքրուած ըլլալը

^ե **Երբ.**՝ դաշտին մակերեսը

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒ ԳԻՐՅԸ

իլ: **11** Մաքրող քահանան մաքրուելիք մարդը ասոնցմով թող կեցնէ Տէրոց առջեւ՝ Հանդիպումի վրանին մուտքը, **12** եւ քահանան մէկ արու գառը թող առնէ ու զայն մօտեցնէ յանցանքի պատարագի համար՝ իւղի ճաշակին հետ, եւ զանոնք Տէրոց առջեւ թող մատուցանէ իբր երերցնելիք ընծայ: **13** Գառը թող մորթէ մեղքի պատարագին ու ողջակէզին մորթուած տեղը – սուրբ տեղը – որովհետեւ յանցանքի պատարագը՝ մեղքի պատարագին պէս քահանայինն է. ասիկա ամենասուրբ է: **14** Քահանան յանցանքի պատարագին արհիւնէն թող առնէ, ու քահանան թող դնէ զայն մաքրուելիք մարդուն աջ ականջին բլթակին վրայ, անոր աջ ձեռքին բթամատին վրայ եւ աջ ոտքին բթամատին վրայ: **15** Քահանան իւղի ճաշակէն քիչ մը իւղ թող առնէ ու իր ձախ ափին մէջ թափէ: **16** Քահանան իր աջ մատը թող թաթիսէ իր ձախ ափը եղող իւղին մէջ, եւ իր մատով Տէրոց առջեւ եօթը անգամ սրսկէ այդ իւղէն: **17** Քահանան իր ափին մէջ մնացած իւղէն թող դնէ մաքրուելիք մարդուն աջ ականջին բլթակին վրայ, անոր աջ ձեռքին բթամատին վրայ եւ աջ ոտքին բթամատին վրայ – յանցանքի պատարագի արհիւնին վրայ: **18** Քահանան իր ափին մէջ մնացած իւղը թող դնէ մաքրուելիք մարդուն գլուխին վրայ, ու անոր համար թող քաւութիւն ընէ Տէրոց առջեւ: **19** Յետոյ քահանան մեղքի պատարագը թող ընծայէ եւ իր անմաքրութենէն մաքրուելիք մարդուն համար քաւութիւն ընէ, ապա ողջակէզը թող մորթէ: **20** Քահանան ողջակէզն ու հացի ընծան զոհասեղանին վրայ թող մատուցանէ եւ անոր համար քաւութիւն ընէ, ու ան մաքրուած պիտի ըլլայ:

21 Բայց եթէ ան չքաւոր է եւ իր կարողութիւնը չի հասնիր այսափին, յանցանքի պատարագի գառ մը թող առնէ՝ որ երերցուի իրեն քաւութիւն ընելու համար, նաեւ իւղով շաղուած մէկ տասներորդ ճաշին՝ հացի՝ հացի ընծայի համար, ճաշակ մը իւղ, **22** ու երկու տատրակ կամ աղաւնիի երկու ձագ, որոնց որ իր կարողութիւնը կը հասնի. մէկը մեղքի պատարագ թող ըլլայ, իսկ միւսը՝ ողջակէզ: **23** Ութերորդ օրը՝ իր մաքրուելուն համար գանոնք քահանային թող բերէ Հանդիպումի վրանին մուտքը, Տէրոց առջեւ: **24** Քահանան թող առնէ յանցանքի պատարագին գառը եւ իւղի ճաշակը, ու զանոնք Տէրոց առջեւ թող մատուցանէ իբր երերցնելիք ընծայ: **25** Յանցանքի պատարագին գառը թող մորթէ, եւ քահանան յանցանքի պատարագին արհիւնէն թող առնէ ու դնէ զայն մաքրուելիք մարդուն աջ ականջին բլթակին վրայ, անոր աջ ձեռքին բթամատին վրայ եւ աջ ոտքին բթամատին վրայ: **26** Քահանան մաս մը իւղ թող թափէ իր ձախ ափին մէջ, **27** ու քահանան իր աջ մատով իր ձախ ափին մէջ եղող իւղէն Տէրոց առջեւ եօթը անգամ թող սրսկէ: **28** Քահանան իր ափին մէջ եղող իւղէն թող դնէ մաքրուելիք մարդուն աջ ականջին բլթակին վրայ, անոր աջ ձեռքին բթամատին վրայ եւ աջ ոտքին բթամատին վրայ – յանցանքի պատարագին արհիւնը դրուած տեղին վրայ: **29** Քահանան իր ափին մէջ մնացած իւղը թող դնէ մաքրուելիք մարդուն գլուխին վրայ՝ Տէրոց առջեւ անոր համար քաւութիւն ընելով, **30** ու թող ընծայէ տատրակներէն կամ աղաւնիի ձագերէն մէկը՝ այն չափին որ իր կարողութիւնը կը հասնի, **31** – այսինքն՝ որուն որ իր կարողութիւնը կը հասնի –, մէկը՝ մեղքի պատարագի համար եւ միւսը՝ ողջակէզի համար, հացի ընծային հետ, ու քահանան մաքրուելիք մարդուն համար թող քաւութիւն ընէ Տէրոց առջեւ: **32** Այս է օրէնքը բորսութեան ախտ ունեցողին՝ որուն կարողութիւնը չի հասնիր իր մաքրուելուն համար պէտք եղածը բերելու»:

ՏՈՒՆԵՐՈՒ ՄԷՋ ԲՈՐՈՏՍՈՒԹԻՒՆ

33 Տէրը խօսեցաւ Մովսէսի եւ Ահարոնի՝ ըսելով. **34** «Երբ մտնէք Քանանի երկիրը՝ որ

^գ Եբր.՝ ձեռքը

ծեզի իբր կալուած պիտի տամ, եթէ ծեր կալուածը եղող երկրին մէկ տան մէջ բորոտութեան հարուածը տամ, **35 այդ** տան տէրը թող գայ եւ իմացնէ քահանային՝ ըսելով. “Ինծի կ’երեւնայ թէ տանս մէջ ախտ կայ:² **36** Քահանան թող պատուիրէ որ տունը պարպեն, դեռ ինք **Աերս** չմտած՝ զննելու համար, որպէսզի տան մէջ եղածներէն ոչինչ անմաքուր ըլլայ. ատկէ ետք քահանան թող մտնէ՝ տունը զննելու: **37** Ախտը թող զննէ. եթէ ախտը տան պատերուն վրայ կանաչորակ կամ կարմրորակ խորշեր ըրած է եւ անոնք պատին **մակերեսէն** խորունկ կ’երեւնան, **38** քահանան տունէն թող ելլէ տան մուտքը ու եօթը օր տունը թող գոցէ: **39** Եօթներորդ օրը քահանան դարձեալ թող գայ եւ զննէ. եթէ ախտը տան պատերուն վրայ տարածուած է, **40** քահանան թող պատուիրէ որ ախտացեալ քարերը հանեն ու քաղաքէն դուրս անմաքուր տեղ մը նետեն զանոնք: **41** Տան ներսը բոլորաձեւ քերել թող տայ, եւ անոնց քերած՝ հողը անմաքուր տեղ մը թող թափեն՝ քաղաքէն դուրս: **42** Ուրիշ քարեր թող առնեն ու այդ քարերուն տեղը դնեն, եւ ուրիշ հող առնեն ու տունը ծեփեն: **43** Եթէ քարերը հանելէն ետք, տունը քերելէն ետք եւ ծեփելէն ետք ախտը դարձեալ գայ ու տան մէջ աճի, **44** քահանան թող գայ եւ զննէ. եթէ ախտը տան մէջ տարածուած է, ատիկա բորբոքած բորոտութիւն է տան մէջ. ան անմաքուր է: **45** Ուստի տունը, **այսինքն** անոր քարերն ու փայտերը եւ տան ամբողջ **ծեփուած** հողը, թող փլցնէ ու **զանոնք** քաղաքէն դուրս հանէ՝ անմաքուր տեղ մը: **46** Ո՛վ որ այդ տունը մտնէ անոր բոլոր գոցուած օրերը, մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ. **47** այդ տունը պառկողը իր հագուստները թող լուայ եւ այդ տան մէջ **հաց** ուտողը իր հագուստները թող լուայ: **48** Իսկ եթէ քահանան մտնէ ու տեսնէ թէ տունը ծեփուելէն ետք՝ ախտը անոր մէջ տարածուած չէ, քահանան թող ծանուցանէ այդ տան մաքուր ըլլալը, որովհետեւ ախտը բուժուած է: **49** Տունը մեղքէ մաքրելու համար երկու թռչուն, մայրիի փայտ, կրկնակի կարմիր ու զոպայ թող առնէ: **50** Թռչուններէն մէկը խեցիէ անօթի մը մէջ թող մորթէ՝ կենսաւէտ ջուրի վրայ: **51** Մայրիի փայտը, զոպան, կրկնակի կարմիրը եւ ողջ թռչունը թող առնէ, զանոնք թող թաթիսէ մորթուած թռչունին արիւնին ու **այդ** կենսաւէտ ջուրին մէջ, եօթը անգամ տան վրայ թող սրսկէ, **52** եւ տունը թող մեղքէ մաքրէ թռչունին արիւնով, **այդ** կենսաւէտ ջուրով, **այդ** ողջ թռչունը դէպի դաշտը թող արձակէ՝ քաղաքէն դուրս, եւ տան համար քաւութիւն ընէ, ու ան մաքրուած պիտի ըլլայ»:

54 Այս է օրէնքը ամէն **տեսակ** բորոտութեան ախտի, գոնջութեան, **55** հագուստի կամ տան բորոտութեան, **56** նաեւ ուռեցքի, քոսի ու պաղպաջի: **57** **Բանի մը** ո՞ր օրը անմաքուր ըլլալը եւ ո՞ր օրը մաքուր ըլլալը սորվեցնելու համար՝ այս է բորոտութեան օրէնքը:

ՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՆՍԱՖՐՈՒԹԻՒՆ՝ ԾՈՐՈՒՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ

15

Տէրը խօսեցաւ **Մովսէսի** ու **Ահարոնի**՝ ըսելով. **2** «Խօսեցէք, Իսրայէլի որդիներուն եւ ըսէք անոնց. “Երբ մարդ մը իր մարմինէն ծորում ունենայ, իր ծորումին **համար** անմաքուր կ’ըլլայ: **3** Իր ծորումին ատեն իր անմաքրութիւնը սա՛ պիտի ըլլայ. իր մարմինը իր ծորումը հոսեցնէ կամ իր մարմինը իր ծորումը խցանէ, սա՛ է իր անմաքրութիւնը.՝ **4** ամէն անկողին՝ որուն վրայ ծորում ունեցողը կը պառկի՝ անմաքուր է, եւ ամէն առարկայ՝ որուն վրայ ան կը նստի՝ անմաքուր պիտի ըլլայ: **5** Անոր անկողինին դպչողը իր հագուստները թող լուայ, ինք ալ ջուրով լուացուի, ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **6** Ա՛ն որ նստի առարկայի մը վրայ՝ որուն վրայ ծորում ունեցող մը նստեր է, իր հագուստները թող լուայ, ինք ալ ջուրով լուացուի եւ մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **7** Ծորում ունեցողին

² **Կամ՝** փոշին

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒ ԳԻՐՅԸ

մարմինին դպչողը իր հագուստները թող լուայ, ի՞նք ալ ջուրով լուացուի, ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **8** Եթէ ծորում ունեցողը մաքուր **մարդու** մը վրայ թքնէ, ասիկա իր հագուստները թող լուայ, ի՞նք ալ ջուրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **9** Ամէն թամբ՝ որուն վրայ ծորում ունեցողը կը հեծնէ, անմաքուր պիտի ըլլայ: **10** Ո՛վ որ անոր տակ եղած որեւէ բանին դպչի՝ մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ. այդ բաները վերցնողը իր հագուստները թող լուայ, ի՞նք ալ ջուրով լուացուի, ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **11** Ծորում ունեցողը իր ձեռքերը ջուրով չցողուած՝ որուն որ դպչի, ան իր հագուստները թող լուայ, ի՞նք ալ ջուրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **12** Ծորում ունեցողին դպած ՚խեցիէ անօթը թող կոտրուի, ու ամէն փայտէ անօթ ջուրով թող ցողուուի:

13 Երբ ծորում ունեցողը իր ծորումէն մաքրուած ըլլայ, իր մաքրուելուն համար եօթը օր թող հաշուէ, յետոյ իր հագուստները լուայ եւ մարմինը կենսաւէտ ջուրի մէջ լուայ, ու մաքրուած պիտի ըլլայ: **14** Ութերորդ օրը իրեն **համար** երկու տատրակ կամ աղաւնիի երկու ձագ թող առնէ, Տէրոց առջեւ Հանդիպումի վրանին մուտքը գայ եւ զանոնք քահանային տայ: **15** Քահանան անոնցմէ մէկը իբր մեղքի պատարագ թող ընծայէ, ու միւսը՝ իբր ողջակէզ. քահանան Տէրոց առջեւ թող քաւութիւն ընէ անոր՝ իր ծորումին համար:

16 Եթէ մարդու մը զուգաւորութեան սերմը իրմէ ելլէ, իր ամբողջ մարմինը ջուրով թող լուայ, եւ մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **17** Ամէն հագուստ ու ամէն մորթ՝ որուն վրայ զուգաւորութեան սերմ կայ, ջուրով թող լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **18** Երբ մարդ մը կնոջ մը հետ զուգաւորուելու համար պառկի, անոնք **երկուքն** ալ ջուրով թող լուացուին, ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլան:

19 Եթէ կին մը ծորում ունենայ **եւ** իր մարմինին ծորումը արիւն է, եօթը օր իր կեղտոտութեան մէջ թող ^բմնայ. ո՞վ որ անոր դպչի՝ մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ: **20** Անոր կեղտոտութեան ատենը ի՞նչ բանի վրայ որ պառկի՝ անմաքուր պիտի ըլլայ. նաեւ ի՞նչ բանի վրայ որ նստի՝ անմաքուր պիտի ըլլայ: **21** Ո՞վ որ անոր անկողինին դպչի՝ իր հագուստները թող լուայ, ի՞նք ալ ջուրով լուացուի, եւ մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **22** Ո՞վ որ դպչի որեւէ առարկայի՝ որուն վրայ ան նստեր է, իր հագուստները թող լուայ, ի՞նք ալ ջուրով լուացուի, ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **23** **Անոր** անկողինին վրայ **եղող բանի** մը դպչողը, կամ առարկայի մը՝ որուն վրայ ան կը նստի, մինչեւ իրիկուն անմաքուր պիտի ըլլայ: **24** Եթէ մարդ մը անոր հետ պառկի եւ անոր կեղտը իր վրայ ըլլայ, ինք եօթը օր անմաքուր պիտի ըլլայ, ու ամէն անկողին՝ որուն վրայ ինք պառկի՝ անմաքուր պիտի ըլլայ:

25 Եթէ կին մը՝ իր ^գդաշտանի ատենէն դուրս՝ շատ օրեր իր արիւնին ծորումը ունենայ, կամ ան իր դաշտանի ատենէն աւելի հոսի, իր անմաքրութեան ծորումին բոլոր օրերը անմաքուր պիտի ըլլայ՝ իր դաշտանի օրերուն պէս: **26** Անոր ծորումին բոլոր օրերը, ամէն անկողին՝ որուն վրայ կը պառկի՝ իր դաշտանի անկողինին պէս պիտի ըլլայ իրեն, եւ ինչ բանի վրայ որ կը նստի՝ իր դաշտանի անմաքրութեան պէս անմաքուր պիտի ըլլայ: **27** Ո՞վ որ անոնց դպչի՝ անմաքուր պիտի ըլլայ. իր հագուստները թող լուայ, ի՞նք ալ ջուրով լուացուի, ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ: **28** Իսկ եթէ իր ծորումէն մաքրուած է, եօթը օր թող հաշուէ եւ անկէ ետք մաքրուած պիտի ըլլայ: **29** Ութերորդ օրը իրեն **համար** երկու

^g **Այսիցց**՝ թրծուած կաւէ

^b **Եբր.**՝ ըլլայ

^գ **Եբր.**՝ կեղտոտութեան

տատրակ կամ աղաւնիի երկու ծագ թող առնէ ու զանոնք քահանային բերէ՝ Հանդիպումի վրանին մուտքը: **30** Քահանան մէկը իբր մեղքի պատարագ թող ընծայէ, եւ միւսը՝ իբր ողջակէզ. քահանան **Տէրոց** առջեւ թող քատութիւն ընէ անոր՝ իր անմաքրութեան ծորումին համար□:

31 Այսպէս Խրայէլի որդիները ^Դգգուշացուցէք իրենց անմաքրութենէն, որպէսզի իրենց անմաքրութեան մէջ չմեռնին՝ իրենց մէջ եղող իմ խորանս պղծելով: **32** Ծորում ունեցողին, իրմէ զուգաւորութեան սերմը ելլելով անմաքուր եղողին, **33** իր դաշտանով ուժաթափ եղող կնոջ, ծորում ունեցող ^Եմարդուն կամ կնոջ^Հ, եւ անմաքուր կնոջ հետ պառկող մարդուն օրէնքը այս է»:

ԶԱԿՈՒԹԵԱՆ ՕՐԸ

16

Տէրը խօսեցաւ **Մովսէսի**՝ **Ահարոնի** երկու որդիներուն մեռնելէն ետք, որոնք **Տէրոց** առջեւ **օտար կրակ** մատուցանեցին ու մեռան: **2** **Տէրը** **Մովսէսի** ըսաւ. «Խօսէ՛ քու եղբօրդ՝ **Ահարոնի**, որ ամէն ատեն սրբարանը՝ վարագոյրէն ներս չմտնէ, տապանակին վրայ եղող քաւութեան առջեւ, որպէսզի չմեռնի. որովհետեւ ամպի մէջ պիտի երեւամ քաւութեան վրայ: **3** **Ահարոն** սա՛պէս թող մտնէ սրբարանը.— մեղքի պատարագի համար՝ արջառներէն գուարակով մը, եւ ողջակէզի համար՝ խոյով մը. **4** Կտաւէ սուրբ պատմուճան թող հագնի, իր մարմինին վրայ կտաւէ անդրավարտիք թող ունենայ, **մէջքը** կտաւէ գօտի կապէ, ու գլուխը կտաւէ խոյր ՚ղնէ: Ասոնք սուրբ հագուստներ են. ուստի իր մարմինը ջուրով թող լուայ, ապա զանոնք հագնի: **5** Խրայէլի որդիներուն համայնքէն՝ մեղքի պատարագի համար այծերէն երկու նոխագ թող առնէ, եւ ողջակէզի համար՝ մէկ խոյ: **6** **Ահարոն** իր մեղքի պատարագին գուարակը թող մատուցանէ, ու իրեն համար եւ իր տան համար քաւութիւն ընէ: **7** Երկու նոխագ թող առնէ ու **Տէրոց** առջեւ կեցնէ՝ Հանդիպումի վրանին մուտքը: **8** **Ահարոն** այդ երկու նոխագներուն վրայ վիճակ թող ձգէ. մէկ վիճակը՝ **Տէրոց** համար, եւ միւս վիճակը՝ ազատ արծակուելիք նոխազին համար: **9** **Ահարոն** թող մօտեցնէ այն նոխազը՝ որուն վրայ **Տէրոց** վիճակը ելած է, եւ իբր մեղքի պատարագ ընծայէ զայն: **10** **Այն** նոխազը՝ որուն վրայ ազատ արծակուելու վիճակը ելած է, **Տէրոց** առջեւ ողջ թող կեցնէ՝ որպէսզի անով քաւութիւն ընէ, **եւ** ազատ արծակելու համար դէպի անապատը որկէ:

11 **Ահարոն** իր մեղքի պատարագին գուարակը թող մատուցանէ, իրեն համար ու իր տան համար քաւութիւն ընէ, եւ իր մեղքի պատարագին գուարակը մորթէ: **12** **Տէրոց** առջեւ եղող զոհասեղանին վրայէն **Վերցուած** կրակի կայծերով լեցուած բուրվառը թող առնէ, ու մանր ծեծուած անուշաբոյր խունկէն իր ափերը լեցնէ եւ վարագոյրէն ներս բերէ: **13** Խունկը կրակին վրայ թող դնէ **Տէրոց** առջեւ, ու խունկին ^Շծուխը Վկայութեան վրայի քաւութիւնը թող ծածկէ՝ որպէսզի չմեռնի: **14** Զուարակին արիւնէն թող առնէ, իր մատով քաւութեան վրայ սրսկէ՝ դէպի արեւելք, եւ իր մատով քաւութեան առջեւ արիւնէն եօթը անգամ սրսկէ:

^Դ **Եբր.**՝ անջատեցէք

^Ե **Եբր.**՝ արուին կամ էգին

^Հ **Եբր.**՝ փաթթէ

^Պ **Եբր.**՝ ամպը

15 Ապա ժողովուրդին համար մեղքի պատարագ ըլլալիք նոխազը թող մորթէ, անոր արիւնը վարագոյրէն ներս բերէ, եւ անոր արիւնով ընէ այնպէս՝ ինչպէս զուարակին արիւնով ըրաւ, այսիցը քաւութեան վրայ ու քաւութեան առջեւ սրսկէ զայն: **16** Նաեւ սրբարանին համար թող քաւութիւն ընէ՝ իսրայէլի որդիներուն անմաքրութիւններէն եւ անոնց բոլոր “մեղքերէն ու յանցանքներէն” մաքրելով զայն. այդպէս ալ թող ընէ Հանդիպումի վրանին համար, որ անոնց հետ կը կենայ՝ իրենց անմաքրութիւններուն մէք: **17** Ո՛չ մէկ մարդ թող ըլլայ Հանդիպումի վրանին մէջ՝ երբ սրբարանը մտնէ քաւութիւն ընելու համար, մինչեւ որ իրեն համար, իր տան համար եւ իսրայէլի ամբողջ համախմբումին համար քաւութիւն ընէ ու դուրս ելլէ: **18** Յետոյ դուրս թող ելլէ՝ դէպի Տէրոց առջեւ եղող զոհասեղանը, եւ անոր համար քաւութիւն ընէ. զուարակին արիւնէն ու նոխազին արիւնէն թող առնէ եւ զոհասեղանին եղջիւններուն վրայ դնէ՝ բոլորածեւ: **19** Եւ իր մատով անոր վրայ արիւնէն եօթը անգամ թող սրսկէ, ու իսրայէլի որդիներուն անմաքրութիւններէն մաքրէ եւ սրբացնէ զայն»:

ԶԱԿՈՒԹԵԱՆ ՆՈԽԱԶԸ

20 «Երբ սրբարանին, Հանդիպումի վրանին ու զոհասեղանին համար քաւութիւն ընելը աւարտէ, ողջ նոխազը թող մօտեցնէ. **21** Ահարոն իր երկու ձեռքերը ողջ նոխազին գլուխին վրայ թող դնէ, իսրայէլի որդիներուն բոլոր անօրէնութիւնները եւ անոնց բոլոր “մեղքերն ու բոլոր յանցանքները” թող խոստովանի անոր վրայ, եւ զանոնք նոխազին գլուխին վրայ դնելով՝ յարմար մարդու մը ձեռքով անապատը թող դրէ: **22** Նոխազը անոնց բոլոր անօրէնութիւնները իր վրայ կրելով՝ անբնակ երկիր մը թող տարուի, ու մարդը անապատին մէջ թող արձակէ նոխազը:

23 Ահարոն Հանդիպումի վրանը թող մտնէ, սրբարանը մտնելու ժամանակ հագած կտաէ հագուստները թող հանէ եւ զանոնք հոն ծգէ: **24** Սուրբ տեղը իր մարմինը ջուրով թող լուայ, իր հագուստները հագնի, դուրս ելլէ, իր ողջակէզն ու ժողովուրդին ողջակէզը ընծայէ, եւ իրեն համար ու ժողովուրդին համար քաւութիւն ընէ: **25** Մեղքի պատարագին ճարպը զոհասեղանին վրայ թող այրէ:

26 Նոխազը ազատ արձակելու տանողը իր հագուստները թող լուայ, իր մարմինը ջուրով լուայ, ապա բանակավայրը մտնէ:

27 Մեղքի պատարագին զուարակն ու մեղքի պատարագին նոխազը, որոնց արիւնը քաւութիւն ընելու համար սրբարանը բերուեցաւ, բանակավայրէն դուրս թող հանեն եւ անոնց մորթը, միսն ու թրիքը կրակով այրեն: **28** Զանոնք այրողը իր հագուստները թող լուայ, իր մարմինը ջուրով լուայ, ապա բանակավայրը մտնէ»:

ՆԿԱՏՈՂՈՒԹԻՒՆ ԶԱԿՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՆ

29 «**Սա**՝ ձեզի յակիտենական կանոն թող ըլլայ.— Եօթներորդ ամսուան մէջ, ամսուան տասներորդ **օրը**^۴ խոնարհեցուցէ՛ք ձեր անձերը եւ ո՛չ մէկ գործ ըրէք, թէ՛ բնիկը եւ թէ ձեր մէջ պանդխտացած գաղթականը: **30** Արդարեւ այդ օրը քահանան ձեզի քաւութիւն պիտի ընէ՝ ձեզ մաքրելու համար, որպէսզի ձեր բոլոր մեղքերէն մաքրուած ըլլաք Տէրոց առջեւ:

^۴ Երբ.՝ մեղքերուն յանցանքներէն

^۵ Երբ.՝ մեղքերուն բոլոր յանցանքները

^۶ Երբ.՝ տառապեցուցէ՛ք

31 Յակիտենական կանոնով՝ ատիկա ծեզի հանգիստի Շաբաթ ըլլայ, ու խոնարհեցուցէ՛ք ծեր անձերը: **32** Իր հօր տեղը քահանայութիւն կատարելու համար օծուած եւ նուիրուած քահանան թող քատութիւն ընէ:— թող հագնի կտաւէ հագուստները, **այսինքն** սուրբ հագուստները, **33** սուրբ սրբարանին համար թող քատութիւն ընէ, Հանդիպումի վրանին համար ու զոհասեղանին համար քատութիւն ընէ, քահանաներուն եւ համախմբումին ամբողջ ժողովուրդին համար ալ քատութիւն ընէ: **34** Ասիկա ծեզի յակիտենական կանոն թող ըլլայ, տարին անգամ մը քատութիւն ընելու հսրայէլի որդիներուն համար — իրենց բոլոր մեղքերուն համար»: Ան ալ Տէրոց Մովսէսի պատուիրածին համաձայն ըրաւ:

ԱՐԻՒՆԻՆ ՍՐԲՈՒԹԻՒՆԸ

17

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Խօսէ՛ Ահարոնի եւ անոր որդիներուն, ու հսրայէլի բոլոր որդիներուն, եւ ըսէ՛ անոնց. «Ահա՛ ասիկ ինչ որ Տէրը պատուիրեց. **3** "Եթէ մարդ մը՝ հսրայէլի տունէն՝ եզ մը, ոչխար մը կամ այծ մը բանակավայրին մէջ մորթէ, կամ բանակավայրէն դուրս մորթէ, **4** ու Հանդիպումի վրանին մուտքը չբերէ՛ Տէրոց մատաղ մատուցանելու համար Տէրոց խորանին առջեւ, արիւնապարտութիւն պիտի սեպուի այդ մարդուն. ան արիւն թափած է, եւ այդ մարդը իր ժողովուրդին մէջէն պիտի բնաջնջուի". **5** որպէսի հսրայէլի որդիները Տէրոց բերեն իրենց զոհերը՝ որ հիմա դաշտի մէջ կը մորթեն, **այսինքն** Հանդիպումի վրանին մուտքը՝ քահանային բերեն, եւ զանոնք Տէրոց զոհեն՝ **իբր** խաղաղութեան զոհեր[□]: **6** Քահանան թող սրսկէ արիւնը Հանդիպումի վրանին մուտքը՝ Տէրոց զոհասեղանին վրայ, ու ճարպը անոյշ հոտի համար այրէ Տէրոց առջեւ: **7** Իրենց զոհերը ա՛լ թող չզոհեն դեւերուն, որոնց հետ պոռնկեցան: Ասիկա անոնց յակիտենական կանոն թող ըլլայ իրենց սերունդներուն մէջ»:

8 «Նաեւ ըսէ՛ անոնց. «Եթէ մարդ մը՝ հսրայէլի տունէն կամ ծեր մէջ պանդխտացած գաղթականներէն՝ ողջակէզ կամ զոհ մատուցանէ, **9** եւ զայն Տէրոց ընծայելու համար Հանդիպումի վրանին մուտքը չբերէ, այդ մարդը իր ժողովուրդին մէջէն պիտի բնաջնջուի:

10 «Եթէ մարդ մը՝ հսրայէլի տունէն կամ ծեր մէջ պանդխտացած գաղթականներէն՝ որեւէ արիւն ուտէ, իմ երեսս այդ արիւն ուտող անձին դէմ պիտի ^բդարձնեմ ու զայն իր ժողովուրդին մէջէն պիտի բնաջնջեմ. **11** որովհետեւ մարմինին ^գկեանքը արիւնին մէջ է, եւ ես ծեզի տուի զայն՝ որպէսի զոհասեղանին վրայ ծեր անձերուն համար քատութիւն ընէք. արդարեւ արիւնն է անձին համար քատութիւն ընողը[□]: **12** Ուստի հսրայէլի որդիներուն ըսի. «Զեզմէ ո՛չ մէկ անձ արիւն թող ուտէ. ծեր մէջ պանդխտացած գաղթականներէն՝ ուտուելիք կենդանի մը կամ թռչուն մը որսայ, անոր արիւնը թող թափէ ու հողով ծածկէ զայն, **14** որովհետեւ **ա՛ն է** ամէն մարմինի ^հկեանքը. իր արիւնն է իր մէջ եղող կեանքը: Ուստի հսրայէլի որդիներուն ըսի. «Բնա՛ մարմինի մը արիւնը մի՛ ուտէք[□], որովհետեւ ամէն մարմինի կեանքը իր արիւնն է. ո՛վ որ ուտէ զայն՝ պիտի բնաջնջուի: **15**

^ա **Եբր.**՝ մակերեսը

^բ **Եբր.**՝ դնեմ

^գ **Եբր.**՝ շունչը

^դ **Եբր.**՝ շունչը

Իսկ բնիկներէն կամ գաղթականներէն՝ դիակ կամ բզբսուած ուտող ամէն անձ իր հագուստները թող լուայ, ինք ալ ջուրով լուացուի, ու մինչեւ իրիկուն անմաքուր ըլլայ. **յԵՍՈՒ** մաքրուած պիտի ըլլայ: **16** Բայց եթէ չլուայ **զանոնք**, ո՛չ ալ իր մարմինը լուայ, իր անօրէնութիւնը պիտի կրէ»:

ԱՊՈՐԻՆԻ ԱՍՈՒԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԳԵԼՔ

18

Տէրը խօսեցաւ **Մովսէսի՝ ըսելով**. **2** «Խօսէ՛ հսրայէլի որդիներուն եւ ըսէ՛ անոնց. «Ե՞ս եմ Եհովան՝ ձեր Աստուածը: **3** Մի՛ ընէք **այնպէս**, ինչպէս կ'ընէին Եգիպտոսի երկրին մէջ՝ ուր բնակեցաք. մի՛ ընէք **այնպէս**, ինչպէս կ'ընեն Քանանի երկրին մէջ՝ ուր ձեզ կը տանիմ, ու անոնց կանոններով մի՛ ընթանաք: **4** Ի՞մ **այստավճիռներս** գործադրեցէք եւ ի՞մ կանոններս պահեցէք, որպէսզի անոնցմով ընթանաք: **Ե՛ս եմ Տէրը՝ ձեր Աստուածը: **5**** Ուստի ի՞մ կանոններս եւ ի՞մ դատավճիռներս պահեցէք. զանոնք գործադրող մարդը անոնցմով պիտի ապրի. **Ե՛ս եմ Տէրը:**

6 Չեզմէ ո՛չ մէկը իր **բամենամօտ** արենակիցին թող մերձենայ՝ **անոր** մերկութիւնը բանալու համար. **Ե՛ս եմ Տէրը: **7** Հօրդ մերկութիւնը կամ մօրդ մերկութիւնը մի՛ բանար. ան մայրէ, անոր մերկութիւնը մի՛ բանար: **8** «Հօրդ կնոց» մերկութիւնը մի՛ բանար. ան հօրդ մերկութիւնն է: **9** Հօրդ աղջիկին կամ մօրդ աղջիկին՝ քու **ջրոցդ** մերկութիւնը – տան մէջ ծնած ըլլայ թէ դուրսը ծնած –, անոր մերկութիւնը մի՛ բանար: **10** Որդիիդ աղջիկին կամ աղջիկիդ աղջիկին մերկութիւնը – անոնց մերկութիւնը – մի՛ բանար, որովհետեւ անոնց մերկութիւնը քուկդ է: **11** Հօրդ կնոց աղջիկին մերկութիւնը – հօրմէդ ծնած քու քոյրդ **ըլլալով** – անոր մերկութիւնը մի՛ բանար: **12** Հօրդ քրոց մերկութիւնը մի՛ բանար. ան հօրդ արենակից է: **13** Մօրդ քրոց մերկութիւնը մի՛ բանար, որովհետեւ ան մօրդ արենակից է: **14** Հօրդ եղբօր մերկութիւնը մի՛ բանար, անոր կնոց մի՛ մերձենար. ան հօրաքոյրդ **կը համարուի:** **15** Հարսիդ մերկութիւնը մի՛ բանար. ան որդիիդ կինն է, անոր մերկութիւնը մի՛ բանար: **16** Եղբօրդ կնոց մերկութիւնը մի՛ բանար. ան եղբօրդ մերկութիւնն է: **17** Կնոց մը եւ անոր աղջիկին մերկութիւնը մի՛ բանար. անոր որդիին աղջիկը կամ անոր աղջիկին աղջիկը մի՛ առներ՝ անոնց մերկութիւնը բանալու համար. անոնք անոր արենակից են, ատիկա լրբութիւն է: **18** Կին մը իր քրոց հետ մի՛ առներ՝ **զինք** թշնամացնելու համար, իր մերկութիւնը բանալով միւսին քով՝ անոր կեանքի ընթացքին:**

19 Իր դաշտանին անմաքրութեան ատեն մի՛ մերձենար կնոց մը՝ անոր մերկութիւնը բանալու համար: **20** Զուգաւորութեան համար դրացիիդ կնոց հետ մի՛ պառկիր՝ անոր հետ անմաքրուր ըլլալով: **21** Քու զարմէդ Մողոքի համար **կրակէ** անցընել մի՛ թոյլատրեր, ու քու Աստուծոյդ անունը մի՛ պղծեր. **Ե՛ս եմ Տէրը: **22** Արուի հետ մի՛ պառկիր՝ կնոց հետ պառկելու պէս. ատիկա գարշութիւն է: **23** Ո՛չ մէկ անասունի հետ զուգաւորուէ՝ անոր հետ անմաքրուր ըլլալով: Ո՛չ մէկ կին թող կայնի անասունի մը առջեւ՝ անոր հետ զուգաւորուելու համար. ատիկա խառնակութիւն է:**

^ա **Կամ** սովորութիւններս

^բ **Եբր.**՝ մարմինի

^գ **Այսինքն**՝ Խորթ մօրդ

^դ **Այսինքն**՝ Խորթ քրոջդ

^ե **Եբր.**՝ պառկելու

24 Այս բաներէն ո՞չ մէկով անմաքուր եղէք, որովհետեւ բոլոր ասոնցմով անմաքուր եղան այն ազգերը՝ որ ձեր առջեւէն պիտի վտարեմ: **25 Այդ** երկիրը անմաքուր եղած է. անոր անօրէնութիւնը պիտի հատուցանեմ իրեն, ու երկիրը իր բնակիչները պիտի փսխէ: **26** Ուստի դուք ի՞մ կանոններս եւ ի՞մ դատավճիռներս պահեցէք: Այս գարշութիւններէն ո՞չ մէկը գործեցէք, ո՞չ բնիկը, ո՞չ ալ ձեր մէջ պանդխտացած գաղթականը **27** – որովհետեւ **այդ** երկիրն մարդիկը՝ ձեզմէ առաջ այս բոլոր գարշութիւնները գործեցին, ու երկիրը անմաքուր եղաւ –, **28** որպէսզի երկիրը ձեզ ալ չփսխէ՝ երբ զայն անմաքուր ընէք, ինչպէս ձեզմէ առաջ եղած ազգերը փսխեց: **29** Արդարեւ ո՞վ որ այս գարշութիւններէն որեւէ մէկը գործէ, զայն ընող անձերը իրենց ժողովուրդին մէջէն պիտի բնաշնջուին: **30** Ուստի ի՞մ հրահանգներս պահեցէք, որպէսզի ձեզմէ առաջ գործադրուած այս գարշելի սովորութիւններէն ո՞չ **մէկը** ընէք, եւ անոնցմով անմաքուր չըլլաք: Ե՞ս եմ **Տէրը**՝ ձեր Աստուածը»:

ՄՐԳՈՒԹԵԱՆ ԵՒ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

19

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Խօսէ՛ Խորայէլի որդիներուն ամբողջ համայնքին ու ըսէ՛ անոնց. “Սուրբ Եղէք, որովհետեւ ես՝ Եհովան, ձեր Աստուածը, սուրբ եմ:

3 Ձեզմէ իւրաքանչիւրը իր մայրն ու հայրը թող յարգէ եւ իմ Շաբաթներս պահէ. Ե՞ս եմ **Տէրը՝ ձեր Աստուածը**:

4 ^աԿուռքերուն մի՛ դառնաք, ու ձեզի ծովածոյ չաստուածներ մի՛ շինէք. Ե՞ս եմ **Տէրը՝ ձեր Աստուածը**:

5 Եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք **Տէրոց**, **ա՛յնպէս** մատուցանեցէք՝ որ ընդունելի ըլլայ. **6** ան թող ուտուի այն օրը՝ երբ զայն կը մատուցանէք, եւ հետեւեալ օրը. իսկ երրորդ օրուան մնացածը կրակով թող այրուի: **7** Եթէ երրորդ օրը անկէ ուտուի՝ ան պիղծ է, պիտի չընդունուի. **8** զայն ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, որովհետեւ **Տէրոց** սուրբ բանը պղծեց. այդ անձը իր ժողովուրդէն պիտի բնաշնջուի:

9 Երբ ձեր երկրին հունձքը հնձէք, արտիդ եզերքը ամբողջովին մի՛ հնձեր, ու հունձքէդ մնացած հասկերը մի՛ քաղեր: **10** Այգիդ ճռաքաղ մի՛ ըներ, **այսինքն՝** այգիիդ մէջ մնացած ողկոյզները մի՛ քաղեր. զանոնք թո՛ղ դժբախտին եւ գաղթականին. Ե՞ս եմ **Տէրը՝ ձեր Աստուածը**:

11 Գողութիւն մի՛ ընէք. մի՛ ստէք եւ զիրար մի՛ բխաբէք: **12** Իմ անունովս ^ասուտ երդում մի՛ ընէք ու ձեր Աստուծոյն անունը մի՛ պղծէք. Ե՞ս եմ **Տէրը**: **13** Ընկերդ մի՛ հարստահարեր. մի՛ թալլեր. վարձկանին **օրական** ^նաշխատավարձը քովդ թող չմնայ գիշերը՝ մինչեւ առսու։

14 Խուզք մի՛ անհծեր ու կոյրին առցեւ խոչընդոտ մի՛ դներ, հապա քու Աստուծմէ՛դ վախցիր. Ե՞ս եմ **Տէրը**:

15 Դատաստանի մէջ անիրաւութիւն մի՛ գործէք. չքաւորին ^եաշառութիւն մի՛ ըներ” եւ

^ա **Եբր.**՝ Չաստուածներուն

^բ **Եբր.**՝ կեղծէք

^գ **Եբր.**՝ կեղծ

^դ **Եբր.**՝ գործին վարձատրութիւնը

^ե **Եբր.**՝ երեսը մի՛ բարձրացներ

ԴԵՒՏԱՅԻՆԵՐՈՒՄ ԳԻՐՅԵ

ՄԵԾՀԱ ՄԻ՛ ԱԿՆԱԾԻՐ. ԴՐԱԳԻԴ ԱՐԴԱՐՈՒԹԵԱ'ՄԲ ԴԱՏԷ:

16 Ρωτι σημηψοτρηθη μέχρι βανισμού τετελεσμένης μήτερας. Εάν κερηθη ακεφαλής ηξέμ μήτερας. Τέλος Στέρεται: **17** Βηθραγγη ρωτι σημηψη μέχρι μήτερας απότελος. Η πρωτη ανάπτυξη προστατεύεται, πρωτεύει από την ιαματική μεταβολή στην εγκυτην: **18** Αρκεστη μήτερας, τις οποίες μήτερας προστατεύεται πρώτη από την ανάπτυξη της πρωτης ανάπτυξης.

19 Իմ կանոններս պահեցէք. անասունիդ մէկ տեսակը տարբեր տեսակի հետ գուգաւորել մի՛ տար. արտիդ մէջ երկու տարբեր տեսակ սերմ մի՛ ցաներ. երկու տարբեր նիւթէ շինուած այլախառն հագուստ մի՛ հագնիր:

23 Երբ **այդ** երկիրը մտնէք ու ամէն տեսակ ծառեր տնկէք՝ **պտուղը** ուտելու համար, անոր պտուղը անթլփատի պէս **անմաքո՛ւր** սեպեցէք. ան երեք տարի անթլփատի պէս թող ըլլայ ձեզի. թող չուտուի: **24** Չորրորդ տարին անոր ամբողջ պտուղը սուրբ պիտի ըլլայ՝ **Տէրոջ գովութեան** համար: **25** Բայց հինգերորդ տարին անոր պտուղը կերէք, որպէսզի իր բերքը ձեզի համար աւելցնէ. ե՞ս եմ **Տէրը**՝ ձեր Աստուածը: **26** **Միսը** արիւնով մի՛ ուտէք. մի՛ հմայէք եւ մի՛ գուշակէք: **27** Ձեր գլուխին եզերքի մազերը մի՛ կտրէք, ու քու մօրուքին եզերքը մի՛ խաթարեր: **28** Անձի մը **մահուան** համար ձեր մարմինը մի՛ կտրատէք, եւ դուք ձեզ մի՛ կտածէք. ե՞ս եմ **Տէրը**:

29 Աղջիկու պոռնիկ ընելով մի՛ պղծեր, որպէսզի երկիրը չպոռնկի ու երկիրը լրբութեամբ չեցուի:

30 Իմ Շաբաթներս պահեցէ՞ք եւ իմ սրբարանս յարգեցէ՞ք. Ե՞ս եմ *Sէրը*: **31** Վհուկներուն մի՛ բդառնաք ու նշանագէտներ մի՛ փնտուէք, որպէսզի անոնցմով անմաքուր չըլլաք. Ե՞ս եմ *Sէրը՝ ձեր Աստուածը*:

32 Ճերմակ մազ **ունեցողին** առջեւ ոտքի՝ ելիր եւ ծերէն ակնածէ՛, ու քու Աստուծմէդ վախցի՛ր. Ե՞ս եմ Տէրը:

33 Եթէ գաղթական մը ձեր երկրին մէջ ձեր քով պանդխտանայ, մի՛ կեղեքէք զայն: **34** Զեր քով պանդխտացող գաղթականը՝ բնիկին պէս թող ըլլայ ծեզի, եւ սիրէ՛ զայն քեզի պէս, որովհետեւ դուք ալ Եգիպտոսի երկրին մէջ պանդուխտ էիք. Ես եմ *Տէրը*' ձեր Աստուածը:

35 Դատաստանի մէջ անհրաւութիւն մի՛ գործէք, ո՛չ ալ կանգունի մէջ, կշիռի մէջ ու **հեղուկի** չափի մէջ: **36** Ճի՛շի կշիռըներ, ճի՛շի կշուաքարեր, ճի՛շի արդու եւ ճի՛շի հիմէց ունեցէք: Չեզ Եգիպտոսէն հանող Տէրը՝ ծեր Աստուածը՝ ե՛ս եմ: **37** Ուստի իմ բոլոր կանոններս ու բոլոր Պդատավճիռներս պահեցէ՛ք եւ զանոնք գործադրեցէ՛ք. ե՛ս եմ **Տէռու:**

գ Եք՛ արիւնիւ

↳ **ԵՐԱՌՈՒԹԵԱԳԻ**

Ա Կամ՝ Ասլիք

☞ Կամ՝ սովորութիւններս

ԱՆՀԱՅԱՆԴԱՍՆԴԵՐԸ

20

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Իսրայէլի որդիներուն նաեւ ըսէ՛. “Իսրայէլի որդիներէն եւ իսրայէլի մէջ պանդխտացած գաղթականներէն ո՞վ որ իր զաւակներէն **մէկը** Մողոքի տայ, **անշո՛ւտ** պիտի մեռցուի. Երկրին ժողովուրդը թող քարկոծէ զայն: **3** Իսկ ես՝ իմ երես այդ մարդուն դէմ պիտի դարձնեմ ու զայն իր ժողովուրդին մէջէն բնաջնջեմ, որովհետեւ ան իր զաւակներէն **մէկը** Մողոքի տուած է՝ իմ սրբարանս պղծելու եւ իմ սուրբ անունս անարգելու համար: **4** Եթէ այդ մարդը իր զաւակներէն **մէկը** Մողոքի տուած ատեն՝ Երկրին ժողովուրդը իր աչքերէն թաքուն պահէ ու զայն չմեռցնէ, **5** ե՞ս իմ երես այդ մարդուն դէմ եւ անոր գերդաստանին դէմ պիտի դարձնեմ, ու զայն եւ Մողոքի հետ պոռնկելու համար այդ մարդուն պէս բոլոր պոռնկողները իրենց ժողովուրդին մէջէն պիտի բնաջնջեմ:

6 Եթէ անձ մը վհուկներուն եւ նշանագէտներուն դառնայ՝ անոնց հետ պոռնկելու համար, այդ անձին դէմ պիտի դարձնեմ երես ու զայն իր ժողովուրդին մէջէն պիտի բնաջնջեմ: **7** Ուստի դուք ձեզ անոր սրբացուցէ՛ք եւ սուրբ եղէք, քանի որ ե՞ս եմ Տէրը՝ ձեր Աստուածը: **8** Իմ կանոններս պահեցէ՛ք ու զանոնք գործադրեցէ՛ք. ե՞ս եմ Տէրը՝ որ ձեզ կը սրբացնեմ:

9 Ո՞վ որ իր հայրը կամ մայրը անիծէ, **անշո՛ւտ** պիտի մեռցուի. ան իր հայրը կամ մայրը անիծեց, անոր արիւնը իր վրայ ըլլայ: **10** Ո՞վ որ **ուրիշ** մարդու մը կնոց հետ շնուրիւն ընէ, **այսինքն** իր ընկերին կնոց հետ շնուրիւն ընողը՝ **անշո՛ւտ** պիտի մեռցուի. շնացողն ալ, շնացեալն ալ պիտի **մեռցուին**: **11** Ո՞վ որ իր **հօր կնոց**՝ հետ պառկի, իր հօր մերկուրիւնը կը բանայ. **անշո՛ւտ** երկուքն ալ պիտի մեռցուին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ: **12** Եթէ մարդ մը իր հարսին հետ պառկի, **անշո՛ւտ** երկուքն ալ պիտի մեռցուին. խառնակուրիւն գործեցին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ: **13** Եթէ մարդ մը կնոց մը հետ պառկելու պէս արուի հետ պառկի, երկուքն ալ գարշուրիւն կը գործեն. **անշո՛ւտ** պիտի մեռցուին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ: **14** Եթէ մարդ մը՝ կին մը եւ անոր մայրը առնէ, լրբուրիւն է. ի՞նք ալ, անո՞նք ալ կրակով պիտի այրուին, որպէսզի ձեր մէջ լրբուրիւն չըլլայ: **15** Եթէ մարդ մը անասունի հետ զուգաւորուի, **անշո՛ւտ** պիտի մեռցուի. անասունն ալ սպաննեցէ՛ք: **16** Եթէ կին մը որեւէ անասունի հետ զուգաւորուելու համար անոր մերձենայ, մեռցուր կինը, եւ անասունն **ալ**: **Անոնք անշո՛ւտ** պիտի մեռցուին, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ: **17** Եթէ մարդ մը իր **քոյրը** առնէ, իր հօր աղջիկը կամ իր մօր աղջիկը, ու անոր մերկուրիւնը տեսնէ եւ աղջիկն ալ անոր մերկուրիւնը տեսնէ,

^ս **Եբր.**՝ զարմէն^բ **Եբր.**՝ քարերով քարկոծէ^գ **Եբր.**՝ զարմէն^դ **Եբր.**՝ զարմէն^ե **Այսինքն**՝ խորթ մօր^գ **Եբր.**՝ պառկելու^է **Այսինքն**՝ խորթ քոյրը

անպատութիւն է. անոնք իրենց ժողովուրդին որդիներուն աշքերուն առջեւ պիտի բնաջնջուին. ան իր քրոջ մերկութիւնը բացաւ, իր անօրէնութիւնը պիտի կրէ: **18** Եթէ մարդ մը իր դաշտանին մէջ եղող կնոջ մը հետ պառկի ու անոր մերկութիւնը բանայ, ինք անոր աղբիւրը բացաւ, կինն ալ իր արիւնին աղբիւրը բացաւ. երկուքն ալ իրենց ժողովուրդին մէջէն պիտի բնաջնջուին: **19** Մօրդ քրոջ կամ հօրդ քրոջ մերկութիւնը մի՛ բանար. որովհետեւ եթէ մէկը իր արենակիցին մերկութիւնը բանայ, երկուքն ալ իրենց անօրէնութիւնը պիտի կրեն: **20** Եթէ մարդ մը իր հօրեղբօր կնոջ հետ պառկի, իր հօրեղբօր մերկութիւնը կը բանայ. անոնք իրենց մեղքը պիտի կրեն, անզաւակ պիտի մեռնին: **21** Եթէ մարդ մը իր եղբօր կինը առնէ, կեղտոտութիւն է. ան իր եղբօր մերկութիւնը կը բանայ, անզաւակ պիտի ըլլան:

22 Ուստի իմ բոլոր կանոններս եւ բոլոր Պատավճիռներս պահեցէ՛ք ու զանոնք գործադրեցէ՛ք, որպէսզի այն երկիրը՝ ուր ձեզ պիտի տանիմ որ հոն բնակիք՝ չփախսէ ձեզ: **23** Մի՛ ընթանաք այն ազգերուն սովորութիւններուն համաձայն, որ ձեր առջեւէն պիտի վտարեմ. արդարեւ այս բոլոր բաները ըրին անոնք, ու ես զզուեցայ անոնցմէ: **24** Եւ ըսի ձեզի. "Անոնց Ռիողերը դո՛ւք պիտի ժառանգէք", ու ես զայն ձեզի պիտի տամ որ անոր տիրանաք, երկիր մը՝ որ կաթ ու մեղր կը հոսեցնէ": Ե՞ս եմ Տէրը՝ ձեր Աստուածը, որ բոլոր ազգերէն զատեցի ձեզ: **25** Ուստի զանազանեցէ՛ք մաքուր անասունները անմաքուրներէն, եւ անմաքուր թռչունները մաքուրներէն, ու ձեր անձերը մի՛ պղծէք անասուններով, կամ թռչուններով, կամ գետինի վրայի որեւէ սողունով, որ ե՞ս զատեցի ձեզի իբր անմաքուր: **26** Սուրբ եղէք ինծի. քանի որ ես՝ Տէրս՝ սուրբ եմ, ու ձեզ **միւս** ազգերէն զատեցի՝ որպէսզի իմս ըլլաք:

27 Վհուկ կամ նշանագէտ եղողը, **այր** մարդ ըլլայ թէ կին, **անշո՛ւտ** պիտի մեոցուի. թող քարկոծեն զանոնք, անոնց արիւնը իրենց վրայ ըլլայ□»:

ԶԱՀԱՆԱԳԱԴԱՐԱԿԱՆ ԵՐՈՒԹԻՒՆԸ

21

Տէրը Մովսէսի ըսաւ. «Խօսէ՛ Ահարոնի որդիներուն՝ քահանաներուն՝ եւ ըսէ՛ անոնց. **Քահանայ մը** անծի մը **մահուան** համար թող անմաքուր ըլլայ իր ժողովուրդին մէջ, **2** բացի իր մօտ արենակիցին համար, **այսինքն**՝ իր մօր, հօր, որդիին, աղջիկին ու եղբօր համար, **3** նաեւ իր կոյս քրոջ համար, որ մօտ է իրեն եւ ամուսնացած չէ. անոր համար կրնայ անմաքուր ըլլալ: **4** Իբր գլխաւոր մարդ իր ժողովուրդին մէջ՝ ան թող անմաքուր ըլլայ, որպէսզի ինքզինք չպղծէ: **5** Անոնք իրենց գլուխը թող չկնտեն, մօրուքին եզերը չածիլեն ու մարմինը չկտրատեն: **6** Սուրբ թող ըլլան իրենց Աստուծոյն. իրենց Աստուծոյն անունը թող չպղծեն, որովհետեւ իրենք կը մատուցանեն Տէրոց պատարագները եւ իրենց Աստուծոյն հացը. ուստի սուրբ թող ըլլան: **7** Պոռնիկ կամ պղծուած կին թող չառնեն, ո՛չ ալ իր ամուսինէն վոնտուած կին մը առնեն. որովհետեւ **քահանան** սուրբ է իր Աստուծոյն□: **8** Ուստի սրբացն զայն, քանի որ ինք կը մատուցանէ քու Աստուծոյդ հացը. ան սուրբ պիտի ըլլայ քեզի, որովհետեւ ես՝ Տէրս, որ ձեզ կը սրբացնեմ, սուրբ եմ: **9** Եթէ քահանայի մը աղջիկը պոռնկելով ինքզինք պղծէ, իր հայրը կը պղծէ. ան կրակով պիտի այրուի:

10 Իսկ իր եղբայրներուն մէջ **եղող** քահանայապետը, որուն գլուխին վրայ օծումի իւղը թափուած է եւ **սուրբ** հագուստները հագնելու **համար** նուիրուած է, իր գլուխը թող չբանայ,

☞ **Կամ՝** սովորութիւններս

☞ **Եբո.**՝ հողին դո՛ւք պիտի տիրանաք

հագուստները թող չպատռէ, **11** ո՞չ մէկ մեռած անձի քով թող երթայ, ո՞չ ալ իր հօր կամ մօր համար անմաքուր ըլլայ: **12** Սրբարանէն դուրս թող չելլէ ու իր Աստուծոյն սրբարանը թող չպղծէ, որովհետեւ իր Աստուծոյն օծումի իւղին պսակը իր վրայ է. Ե՞ս եմ **Տէրը:** **13** Ան կոյս մը թող առնէ իբր կին. **14** այրի, կամ վոնտուած **կին**, կամ պղծուած, **կամ** պոռնիկ թող չառնէ, հապա իր ժողովուրդէն կոյս մը թող առնէ իբր կին. **15** որպէսզի իր զարմը չպղծէ իր ժողովուրդին մէջ, որովհետեւ Ե՞ս եմ **Տէրը՝** որ զայն կը սրբացնեմ»:

16 **Տէրը** խօսեցաւ **Մովսէսի՝ ըսելով.** **17** «Խօսէ՛ Ահարոնի Եւ ըսէ՛. “Զու զարմէդ իրենց սերունդներուն մէջ ո՞վ որ իր վրայ արատ մը ունենայ, թող չմօտենայ իր Աստուծոյն հացը մատուցանելու. **18** որովհետեւ արատ ունեցող մարդ մը պէտք չէ մօտենայ, **այսիհը՛** կոյր մարդը, կամ կաղը, կամ “կարճունչը, կամ **իր անդամներուն մէջ** աւելորդ բան մը ունեցողը”, **19** կամ ոտքը կոտրած մարդը, կամ ձեռքը կոտրածը, **20** կամ կուզը, կամ թզուկը, կամ իր աչքին մէջ բիծ ունեցողը, կամ քոստը, կամ որքիւնոտը, կամ “փոշտանկը”**□**: **21** Ահարոն քահանային զարմէն արատ ունեցող ո՞չ մէկ մարդ թող մօտենայ՝ **Տէրոց** պատարագները մատուցանելու. **արդարեւ** արատաւոր ըլլալով՝ պէտք չէ մօտենայ իր Աստուծոյն հացը մատուցանելու: **22** Ան իր Աստուծոյն հացը թող ուտէ, թէ՛ ամենասուրբ բաներէն Եւ թէ սուրբ բաներէն. **23** միայն թէ վարագոյրին քով թող չերթայ ու գոհասեղանին չմօտենայ, որովհետեւ արատ ունի, որպէսզի իմ սուրբ բաներս չպղծէ. քանի որ Ե՞ս եմ **Տէրը՝** որ զանոնք կը սրբացնեմ»: **24** **Մովսէս** **այս բաները** ըսաւ Ահարոնի ու անոր որդիներուն, Եւ իսրայէլի բոլոր որդիներուն:

ԶՈԼԵՐՈՒՆ ՍՐԲՈՒԹԻՒՆԸ

22

Տէրը խօսեցաւ **Մովսէսի՝ ըսելով.** **2** «Խօսէ՛ Ահարոնի ու անոր որդիներուն, որ իսրայէլի որդիներուն **մատուցանած** սուրբ բաներէն “զգուշանան, Եւ իմ սուրբ անունս չպղծեն **այս բաներով**՝ որ ինձի կը սրբացնեն. Ե՞ս եմ **Տէրը:** **3** Ըսէ՛ անոնց. “Զեր ամբողջ զարմէն ձեր սերունդներուն մէջ՝ ո՞վ որ իր անմաքրութիւնը իր վրայ ունենալով մօտենայ այն սուրբ բաներուն, որ իսրայէլի որդիները կը սրբացնեն **Տէրոց**, այդ անձը իմ ներկայութենէս պիտի **բկտրուի.** Ե՞ս եմ **Տէրը****□**: **4** Ո՞վ որ Ահարոնի զարմէն բորոտ ըլլայ, կամ ծորում ունենայ, սուրբ բաներէն թող չուտէ մինչեւ իր մաքրուած ըլլալը. նաեւ ո՞վ որ “մեռելէ անմաքրու եղած բանի մը դպչի, կամ այն մարդը՝ որուն զուգաւորութեան սերմը իրմէ ելած է, **5** կամ ո՞վ որ դպչի որեւէ զեռունի մը՝ որով կրնայ անմաքրու ըլլալ, կամ մարդու մը՝ որմէ կրնայ անմաքրու ըլլալ, ի՞նչ ալ ըլլայ անոր անմաքրութիւնը: **6** Ասոնց դպչող անձը մինչեւ իրիկուն անմաքրու պիտի ըլլայ. սուրբ բաներէն թող չուտէ, հապա իր մարմինը ջուրով լուայ: **7** Բայց երբ արեւը մայր մտնէ՝ մաքրուած պիտի ըլլայ. յետոյ սուրբ բաներէն թող ուտէ, որովհետեւ ան իր հացն է: **8** **Մեռած** մը կամ **գաղանէ** բզբտուած

^ա **Այսիհը՛** տափակ քիթ ունեցողը

^բ **Կամ՝** ականջատը

^գ **Կամ՝** ամորձիքը ճմլուածը, **կամ՝** միորձին

^դ **Երբ.՝** անջատուին

^բ **Կամ՝** բնաջնջուի

^գ **Երբ.՝** անձէ

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒ ԳԻՐՅԸ

մը թող չուտէ, որպէսզի անով անմաքուր ըլլայ. Ե՞ս եմ Տէրը: **9** Ուստի իմ հրահանգս թող պահեն, որպէսզի անոր համար մեղք չկրեն ու եթէ զայն պղծեն՝ չմեռնին: Ե՞ս եմ Տէրը՝ որ զանոնք կը սրբացնեմ:

10 Ո՛չ մէկ օտար սուրբ բանէ թող ուտէ. քահանային հիւրը կամ վարձկանն ալ սուրբ բանէ թող չուտէ: **11** Բայց եթէ քահանան իր դրամով անձ մը գնած է, ան թող ուտէ անկէ, նաև իր տունը ծնածը. անոնք թող ուտեն իր հացէն: **12** Եթէ քահանային աղջիկը օտար մարդու մը հետ ամուսնանայ, սուրբ բաներէն բարձրացնելիք ընծաներէն թող չուտէ: **13** Բայց եթէ քահանային աղջիկը այրի կամ վոնտուած է, “զաւակ չունի եւ իր հօր տունը վերադարձած է, իր մանկութեան ժամանակին պէս իր հօր հացէն թող ուտէ. սակայն ո՛չ մէկ օտար անկէ թող ուտէ:

14 Եթէ մարդ մը սխալմամբ սուրբ բանէ մը ուտէ, անոր արժէրից վրայ մէկ հինգերորդը թող աւելցնէ ու սուրբ բանին հետ քահանային տայ. **15** Քահանաները հսրայէլի որդիներուն Տէրոց մատուցանած սուրբ բաները թող չպղծեն, **16** եւ իրենց սուրբ բաները ուտելով՝ “յանցանքի անօրէնութիւնը իրենց վրայ թող չկրեն”, որովհետեւ ե՞ս եմ Տէրը՝ որ զանոնք կը սրբացնեմ»:

17 Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **18** «Խօսէ՛ Ահարոնի ու անոր որդիներուն, եւ հսրայէլի բոլոր որդիներուն, ու ըսէ՛ անոնց. հսրայէլի տունէն կամ հսրայէլի մէջ բնակող պանդուստներէն ո՛վ որ իր մատաղը մատուցանէ՛ իր բոլոր ուխտերուն եւ բոլոր յօժարակամ ընծաներուն համար,— որ Տէրոց կը մատուցանեն իրը ողջակէզ,— **19** արու եւ անարատ արջառ մը, ոչխար մը կամ այծ մը թող մատուցանէ՛, որպէսզի գնդունելի ըլլայ»: **20** Ո՛չ մէկ արատ ունեցող մատուցանեցէք, որովհետեւ ընդունելի չ'ըլլար ծեզի համար: **21** Ուխտ կատարելու համար, կամ յօժարակամ ընծայի համար, ո՛վ որ արջառներէն կամ ոչխարներէն Տէրոց խաղաղութեան գոհ մատուցանէ՛, գոհը անարատ թող ըլլայ՝ որպէսզի ընդունուի. ո՛չ մէկ արատ թող ըլլայ անոր վրայ: **22** Կոյր, կամ **մէկ անդամը** կոտրած կամ կտրուած, կամ խաղաւարտ ունեցող, կամ քոսոտ, կամ որքիւնոտ եղողներէն Տէրոց մի՛ մատուցանէք, ո՛չ ալ ասոնցմէ սեղանին վրայ դրէք՝ Տէրոց պատարագի համար: **23** Իր անդամներուն մէջ աւելորդ կամ պակաս բան մը ունեցող արջառը կամ ոչխարը կրնաս ընծայել յօժարակամ ընծայի համար, սակայն ան պիտի չընդունուի ուխտի համար: **24** Ամորձիքը^b ճմլուածը, կամ ճզմուածը, կամ փրցուածը, կամ կտրուածը մի՛ մատուցանէք Տէրոց, ու ծեր երկրին մէջ մի՛ ընէք ասիկա: **25** Ասոնցմէ որեւէ մէկը օտարաազգիի մը ծեռքէն ալ ծեր Աստուծոյն պատարագ մի՛ մատուցանէք, որովհետեւ անոնց մէջ ապականութիւն եւ արատներ կան. անոնք ընդունելի պիտի ըլլան ծեզի համար»:

26 Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **27** «Երբ արջառ կամ ոչխար կամ այծ ծնի, եօթը օր իր մօր քով թող մնայ. ութերորդ օրը եւ անկէ ետք Տէրոց ընդունելի պիտի ըլլայ

^a Երբ.՝ զարմ

^b Կամ՝ եւ քահանաները իրենց վրայ յանցանքի անօրէնութիւնը թող չկրեն՝ երբ անոնք իրենց սուրբ բաները ուտեն

^c Երբ.՝ հաւանելի ըլլաք

^d Երբ.՝ ճնշուածը

^e Երբ.՝ ծեծուածը

^f Երբ.՝ հաց

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

պատարագի մատաղի համար: **28** Կովը կամ ոչխարը իր ծագին հետ մէկ օրուան մէջ մի՛ մորթէք:

29 Երբ շնորհակալութեան զոհ մատուցանէք **Տէրոց**, **այնպէս** մատուցանեցէք՝ որ ընդունելի ըլլայ ձեզի համար: **30** Ան թող ուտուի նոյն օրը, անկէ մինչեւ առտու մի՛ թողութ. ե՞ս եմ **Տէրը**:

31 Ուստի իմ պատուիրաններս պահեցէք ու զանոնք գործադրեցէք. ե՞ս եմ **Տէրը**: **32** Եւ իմ սուրբ անունս մի՛ պղծէք, որպէսզի ես սուրբ ըլլամ հսրայէլի որդիներուն մէջ: ե՞ս եմ **Տէրը**՝ որ ձեզ կը սրբացնեմ, **33** որ ձեզ եգիպտոսի երկրէն հանեցի՝ ձեզի Աստուած ըլլալու համար. ե՞ս եմ **Տէրը»**:

ԿՐՈՆԱԿԱՆ ՏՕՆԵՐԸ

23

Տէրը խօսեցաւ **Մովսէսի՝ ըսելով**. **2** «Խօսէ՛ հսրայէլի որդիներուն եւ ըսէ՛ անոնց. «**Ահա՛ւասիկ** **Տէրոց** “հանդիսաւոր տօները”, սուրբ ժողովները՝ որ պիտի գումարէք. իմ հանդիսաւոր տօներս հետեւեալներն են. — **3** Վեց օր գործ ըրէք, բայց եօթներորդ օրը՝ հանգիստի Շաբաթը՝ սուրբ ժողով է. ո՛չ մէկ գործ ըրէք, **Տէրոց** Շաբաթն է ձեր բոլոր բնակութիւններուն մէջ□»:

ԲԱՂԱՐՁԱԿԵՐՁԻ ՏՕՆԸ

(Թիւ. 28. 16-25)

4 «Ահա՛ւասիկ **Տէրոց** հանդիսաւոր տօները, սուրբ ժողովները՝ որ իրենց **սահմանուած** ատենին պիտի գումարէք. — **5** առաջին ամսուան տասնչորրորդ **օրը**՝ իրիկուան դէմ՝ **Տէրոց** Զատիկն է, **6** եւ նոյն ամսուան տասնհինգերորդ օրը՝ **Տէրոց** Բաղարզակերքի տօնն է. եօթը օր բաղարց կերէք: **7** Առաջին օրը սուրբ ժողով գումարեցէք. ո՛չ մէկ ծառայական գործ ըրէք: **8** Եօթը օր պատարագ մատուցանեցէք **Տէրոց**. եօթներորդ օրը սուրբ ժողով գումարեցէք. ո՛չ մէկ ծառայական գործ ըրէք»:

9 **Տէրը** խօսեցաւ **Մովսէսի՝ ըսելով**. **10** «Խօսէ՛ հսրայէլի որդիներուն ու ըսէ՛ անոնց. «Երբ մտնէք այն երկիրը՝ որ ձեզի պիտի տամ, եւ անոր հունձքը հնձէք, ձեր հունձքին բերախայրիքէն որայ մը բերէք քահանային. **11** ան ալ **Տէրոց** առցեւ թող երեցնէ որան, որպէսզի ձեզի համար ընդունելի ըլլայ. քահանան Շաբաթին հետեւեալ օրը թող երեցնէ զայն: **12** Այդ օրը՝ երբ որան երեցնէք, ողջակէզի համար մէկ տարեկան անարատ գան մը ընծայեցէք **Տէրոց**: **13** Անոր հացի ընծան՝ իւղով շաղուած երկու տասներորդ նաշին թող ըլլայ – **ասիկա** անուշահոտ պատարագի **համար է** **Տէրոց** –, եւ անոր թափելիք նուէրը՝ քառորդ հիմէն գինի: **14** Ո՛չ հաց, ո՛չ բոհրած **ցորեն**, ո՛չ ալ թարմ հասկեր կերէք մինչեւ այն օրը՝ երբ ձեր Աստուծոյն մատաղը մատուցանէք. **ասիկա** յաւիտենական կանոն թող ըլլայ ձեր սերունդներուն մէջ՝ ձեր բոլոր բնակութիւններուն մէջ□»:

ՀՈՒՆՉՁԻ ՏՕՆԸ

(Թիւ. 28. 26-31)

15 «Շաբաթին հետեւեալ օրէն – **այսինքն** այն օրէն՝ երբ դուք նուիրումի որան բերիք –

^ա **Եբր.**՝ **սահմանուած** ատենները

^բ **Եբր.**՝ **առաջիններէն**

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

լման եօթը Շաբաթ հաշուեցէք. **16** Մինչեւ եօթներորդ Շաբաթին հետեւեալ օրը՝ յիսո՞ւն օր հաշուեցէք, եւ նոր հացի ընծայ մը մատուցանեցէք Տէրոց: **17** Զեր բնակարաններէն՝ երերցնելիք ընծայի համար երկու հաց բերէք. երկու տասներորդ նաշինկ թող ըլլան. գթիսմորով եփեցէք զանոնք. ասիկա Տէրոց երախայրիքն է: **18** Նաեւ հացին հետ՝ մէկ տարեկան եօթը անարատ գառ, արջառներէն մէկ գուարակ, ու երկու խոյ մատուցանեցէք Տէրոց. անոնք ողջակէզ եւ անուշահոտ պատարագ պիտի ըլլան Տէրոց՝ հացի ընծաներուն ու թափելիք նուէրներուն հետ: **19** Մեղքի պատարագի համար՝ այծերէն մէկ նոխազ, եւ խաղաղութեան զոհի համար՝ մէկ տարեկան երկու գառ մատուցանեցէք: **20** Քահանան զանոնք թող երերցնէ երախայրիքի հացին հետ՝ իբր երերցնելիք ընծայ Տէրոց առջեւ, երկու գառներուն հետ. անոնք սուրբ պիտի ըլլան Տէրոց՝ քահանային համար: **21** Այդ նոյն օրը սուրբ ժողով մը գումարեցէք ձեզի. ո՛չ մէկ ծառայական գործ ըրէք. **ասիկա** յաւիտենական կանոն թող ըլլայ ձեր բոլոր բնակութիւններուն մէջ՝ ձեր սերունդներուն մէջ:

22 Երբ ձեր երկրին հունձքը հնձէք, արտիդ եզերքը ամբողջովին մի՛ հնձեր, եւ հունձքէդ մնացած հասկերը մի՛ քաղեր. զանոնք թո՛ղ դժբախտին ու գաղթականին. ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը»:

ՓՈՂ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ՕՐԸ

(Թիւ. 29. 1-6)

23 Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **24** «Խօսէ՛ Իսրայէլի որդիներուն եւ ըսէ՛. Եօթներորդ ամսուան առաջին օրը ձեզի հանգիստի օր, "Փող հնչեցնելու" յիշատակ, սուրբ ժողով թող ըլլայ: **25** Ո՛չ մէկ ծառայական գործ ըրէք, հապա պատարագ մատուցանեցէք Տէրոց»:

ՔԱԻՈՒԹԵԱՆ ՕՐԸ

(Թիւ. 29. 7-11)

26 Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **27** «Նաեւ այս Եօթներորդ ամսուան տասներորդ օրը Քատութեան օր է. սուրբ ժողով գումարեցէք ձեզի, խոնարհեցուցէք ձեր անձերը ու պատարագ մատուցանեցէք Տէրոց: **28** Այդ նոյն օրը ո՛չ մէկ գործ ըրէք, որովհետեւ Քատութեան օր է, Տէրոց՝ ձեր Աստուծոյն առջեւ ձեզի համար քատութիւն ընելու. **29** արդարեւ այն անձը՝ որ այդ նոյն օրը չխոնարհի, իր ժողովուրդին մէջէն պիտի բնացնջուի, **30** եւ այն անձը՝ որ այդ նոյն օրը գործ մը ընէ, այդ անձը իր ժողովուրդին մէջէն պիտի կորսնցնեմ: **31** Ո՛չ մէկ գործ ըրէք. **ասիկա** յաւիտենական կանոն թող ըլլայ ձեր սերունդներուն մէջ՝ ձեր բոլոր բնակութիւններուն մէջ: **32** Ասիկա ձեզի հանգիստի Շաբաթ թող ըլլայ, ու խոնարհեցուցէք ձեր անձերը: Ամսուան իններորդ օրուան իրիկունը՝ ձեր Շաբաթը պահեցէք, իրիկունէ մինչեւ իրիկուն»:

ՏԱՂԱԻԱՐՆԵՐՈՒԻ ՏՕՆԸ

(Թիւ. 29. 12-40)

⁴ **Եբր.**՝ խմորեալ

⁵ **Եբր.**՝ Գոչինի

⁶ **Եբր.**՝ տառապեցուցէք

33 Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **34** «Խօսէ՛ Իսրայէլի որդիներուն եւ ըսէ՛. “Այս եօթներորդ ամսուան տասնհինգերորդ օրը՝ Տէրոց Տաղաւարներու տօնն է. եօթը օր կը տեւէ՛: **35** Առաջին օրը սո՛ւրբ ժողով գումարեցէք. ո՛չ մէկ ծառայական գործ ըրէք: **36** Եօթը օր պատարա՛գ մատուցանեցէք Տէրոց. ութերորդ օրը՝ տօնախմբութիւն պիտի ըլլայ ձեզի, եւ պատարա՛գ մատուցանեցէք Տէրոց: Ան տօնախմբութեան օր է, ո՛չ մէկ ծառայական գործ ըրէք:»

37 Ասո՛նք են Տէրոց հանդիսաւոր տօները, սուրբ ժողովները՝ որ պիտի գումարէք, որպէսզի պատարագ, **այսինքն՝** ողջակէզ ու **հացի** ընծայ, զոհ եւ թափելիք նուէրներ մատուցանէք Տէրոց՝ ամէն ինչ իր **սահմանուած** օրը, **38** Տէրոց Շաբաթներէն զատ, ձեր պարգևներէն զատ, ձեր բոլոր ուխտերէն զատ ու ձեր բոլոր յօժարակամ ընծաներէն զատ՝ որ Տէրոց կու տաք: **39** Նաեւ՝ եօթներորդ ամսուան տասնհինգերորդ օրը, երբ երկրի բերքը ժողված ըլլաք, եօթը օր տօն կատարեցէք Տէրոց. առաջին օրը հանգիստ **թող ըլլայ**, եւ ութերորդ օրը հանգիստ **թող ըլլայ**: **40** Առաջին օրը ձեզի վայելուչ ծառերու պտուղ, արմաւենիի ճիւղեր, տերեւախիտ ծառերու ոստեր ու վտակի ուորիներու **ոստեր** առէ՛ք, եւ Տէրոց՝ ձեր Աստուծոյն առջեւ եօթը օր ուրախացէք: **41** Այս տօնը տարին եօթը օր կատարեցէք Տէրոց. **ան** յալիտենական կանոն **թող ըլլայ** ձեր սերունդներուն մէջ. եօթներո՞րդ ամսուան մէջ կատարեցէք զայն: **42** Եօթը օր տաղաւարներուն մէջ բնակեցէք. բոլոր իսրայելացի բնիկները տաղաւարներուն մէջ թող բնակին, **43** որպէսզի ձեր սերունդները գիտնան թէ երբ Իսրայէլի որդիները եգիպտոսի երկրէն հանեցի՝ տաղաւարներու մէջ բնակեցուցի զանոնք: Ե՞ս եմ Տէրը՝ ձեր Աստուծը»: **44** Այսպէս՝ Մովսէս Իսրայէլի որդիներուն ըսաւ **թէ որո՛նք են Տէրոց հանդիսաւոր տօները:**

ՃՐԱԳՆԵՐՈՒՆ ՀՈԳԱԾՈՒԹԻՒՆԸ

(Ելք. 27. 20-21)

24

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Պատուիրէ՛ Իսրայէլի որդիներուն, որ քեզի ծեծուած զուտ ձէթ բերեն՝ լուսակալին համար, որպէսզի ճրագը շարունակ վառի: **3** Ահարոն թող զետեղէ զայն՝ Հանդիպումի վրանին մէջ, Վկայութեան վարագոյրէն դուրս, որ շարունակ վառի Տէրոց առջեւ՝ իրիկուընէ մինչեւ առտու: **Ասիկա** յալիտենական կանոն **թող ըլլայ** ձեր սերունդներուն մէջ: **4** Ճրագները թող զետեղէ զուտ ոսկիէ աշտանակին վրայ՝ որ շարունակ վառին Տէրոց առջեւ»:

ԱՍՈՒԾՈՅ ՄԱՏՈՒՅԱՆՈՒԱԾ ՀԱՅԸ

5 «Նուրբ ալիւր առ եւ անով տասներկուն կարկանդակ եփիէ. **ամէն** մէկ կարկանդակը երկու տասներորդ թող ըլլայ: **6** Զանոնք Տէրոց առջեւ՝ մաքուր սեղանին վրայ՝ երկուն կարգով դիր, իւրաքանչիւր կարգի վրայ՝ վեց հատ: **7** **Ամէն** կարգի վրայ զուտ կնդրուկ դիր, որպէսզի հացին վրայ իբր յիշատակ ըլլայ, **իբր** պատարագ Տէրոց: **8** Ամէն Շաբաթ օր Տէրոց առջեւ թող զետեղէ զայն՝ շարունակ, Իսրայէլի որդիներէն **առնելով** յալիտենական ուխտով: **9** Ան Ահարոնի եւ անոր որդիներուն պիտի ըլլայ. սուրբ տեղը թող ուտեն զայն, որովհետեւ ան ամենասուրբ է անոր, Տէրոց պատարագներէն **առնուած** յալիտենական կանոնվ»:

ԱՐԴԱՐ ԵՒ ՈՒՂԻՂ ՊԱՏԻԺԻ ՕՐԻՆԱԿ ՄԸ

10 Իսրայելացի կնոջ մը որդին, որուն հայրը Եգիպտացի էր, դուրս ելաւ՝ Իսրայէլի որդիներուն մէջ. այդ իսրայելացի կնոջ որդին ու իսրայելացի մարդ մը կռուեցան բանակավայրին մէջ, **11** եւ **այդ** իսրայելացի կնոջ որդին հայրոյեց **Տէրոց** անունին ու անիծեց. ուստի Մովսէսի բերին զայն: Անոր մօրը անունը Սողոմիթ էր. Դանի տոհմէն՝ Դաքրիի աղջիկն **Էր:** **12** Բանտարկեցին զայն, **սպասելով** Տէրոց յստակ ահրամանին: **13** Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **14** «Բանակավայրէն դուրս հանէ ա՛ն որ անիծեց, բոլոր լսողները իրենց ծեռքերը թող դնեն անոր գործին վրայ, եւ ամբողջ համայնքը թող բարկոծէ զայն: **15** Խօսէ՛ Իսրայէլի որդիներուն՝ ըսելով. “Ո՛վ որ իր Աստուածը անիծէ, իր մեղքը պիտի կրէ: **16** Տէրոց անունին հայրոյողը **անշո՛ւշտ** պիտի մեղոցուի, ամբողջ համայնքը **անշո՛ւշտ** պիտի բարկոծէ զայն. գաղթական ըլլայ թէ բնիկ, **Տէրոց** անունին հայրոյողը պիտի մեղոցուի:»

17 Ո՛վ որ մարդ մը **սպաննէ**, **անշո՛ւշտ** պիտի մեղոցուի: **18** Ա՛ն որ անասուն մը **սպաննէ**, թող հատուցանէ.՝ անասունի փոխարէն՝ անասուն: **19** Եթէ մարդ մը իր դրացիին խեղութիւն պատճառէ, իր ըրածին պէս պիտի ընեն իրեն.՝ **20** բեկումի տեղ՝ բեկում, աչքի տեղ՝ աչք, ակռայի տեղ՝ ակռայ. ինչպէս ան մարդու մը խեղութիւն պատճառեց, նոյնպէս պիտի ընեն իրեն: **21** Անասուն **սպաննողը** թող հատուցանէ զայն. բայց մարդ **սպաննողը** պիտի մեղոցուի: **22** Մէ՛կ կանոն պիտի ունենաք, թէ՛ գաղթականին համար եւ թէ բնիկին համար. որովհետեւ ե՞ս եմ **Տէրը՝ ձեր Աստուածը**»:

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ

(Բ. Օր. 15. 1-11)

25

Տէրը Սինա լերան վրայ խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Խօսէ՛ Իսրայէլի որդիներուն ու ըսէ՛ անոնց. “Երբ մտնէք այն երկիրը՝ որ ես ձեզի պիտի տամ, **այդ** երկիրը հանգիստի Շաբաթ մը թող **պահէ**՝ **Տէրոց նուիրուած**: **3** Վեց տարի քու արտդ սերմանէ, վեց տարի քու այգիդ յօտէ եւ անոնց բերքը ժողվէ: **4** Բայց եօթներորդ տարին՝ երկրին համար հանգիստի Շաբաթ, **այսինքն**՝ **Տէրոց համար Շաբաթ** թող ըլլայ. արտդ մի՛ սերմաներ ու այգիդ մի՛ յօտեր: **5** արտիդ **մէջ** ինքնիրմէ բուսածը մի՛ հնձեր, եւ **չչոտուած այգիիդ**

^ա **Եբր.**՝ բերանին

^բ **Եբր.**՝ քարերով քարկոծէ

^գ **Եբր.**՝ զարնէ

^դ **Եբր.**՝ զարնէ

^ե **Եբր.**՝ զարնողը

^գ **Եբր.**՝ զարնողը

^ա **Եբր.**՝ Հունձքիդ

^բ **Եբր.**՝ անջատուած

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒ ԳԻՐՅԸ

խաղողները մի՛ կթեր. ան հանգիստի տարի թող ըլլայ երկրին: **6** Երկրին Շաբաթը ձեզ պիտի կերակրէ, քեզ, ծառադ, աղախինդ, վարձկանդ ու քովդ պանդխտացած հիւրդ. **7** իսկ անասուններուն եւ երկրիդ մէջ եղող կենդանիներուն կերակուր պիտի ըլլայ անոր ամբողջ բերքը[□]:

ՆՈՐՈԳՈՒՄԻ ՏԱՐԻՆ

8 «Տարիներու եօթը Շաբաթ հաշուէ, **այսինքն** եօթը անգամ եօթը տարի, որ տարիներուն եօթը Շաբաթներուն ժամանակը քեզի քառասունինը տարի ըլլայ: **9** Եօթներորդ ամսուան տասներորդ **օրը**¹ մեծագո՛չ հնչեցուր շեփորը. Քաւութեան օրը՝ ձեր ամբողջ երկրին մէջ հնչեցուցէ՛ք շեփորը: **10** Եւ յիսուներորդ տարին սրբացուցէ՛ք ու երկրի վրայ ազատագրութիւն յայտարարեցէք անոր բոլոր բնակիչներուն համար: Ասիկա ձեզի Յոբելեան պիտի ըլլայ. ձեզմէ իւրաքանչիւրը իր կալուածին պիտի վերադառնայ, եւ ձեզմէ իւրաքանչիւրը իր գերդաստանին պիտի վերադառնայ: **11** Այս յիսուներորդ տարին Յոբելեան թող ըլլայ ձեզի. ո՛չ սերմանեցէք, ո՛չ ալ ինքնիրմէ բուսածը հնձեցէք, եւ ձեր չյօտուած **այգիէն** մի՛ կթէք, **12** որովհետեւ Յոբելեան է: Ան սուրբ պիտի ըլլայ ձեզի. արտէն պիտի ուտէք անոր բերքը:

13 Այս Յոբելեանի տարին՝ ձեզմէ իւրաքանչիւրը իր կալուածին պիտի վերադառնայ: **14** Եթէ դրացիիդ բան մը ծախես, կամ դրացիիդ ձեռքէն **բան մը** գմես, զիրար մի՛ կեղեքէք: **15** Յոբելեանէն ետք եղած տարիներուն թիւռ'վ գնէ քու դրացիէդ, ան **ալ** բերքի տարիներուն թիւռ'վ թող ծախէ քեզի: **16** Տարիներուն շատութեան համեմատ աւելցուր անոր գինը, եւ տարիներուն նուազութեան համեմատ պակսեցուր անոր գինը. որովհետեւ ան բերքի **տարիներուն** թիւռվ կը ծախէ քեզի: **17** Ուստի զիրար մի՛ կեղեքէք, այլ Աստուծմէ՛ վախցէք. քանի որ ե՛ս եմ **Տէրը՝** ձեր Աստուածը»:

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐՈՒԱՆ ՀԱՐՑԸ

18 «Իմ կանոններս գործադրեցէ՛ք, եւ իմ ^գդատավճիռներս պահեցէ՛ք ու զանոնք գործադրեցէ՛ք, որպէսզի **այդ** երկրին մէջ ապահովութեամբ բնակիք. **19** Երկիրը իր պտուղը պիտի տայ եւ պիտի ուտէք մինչեւ որ կշտանաք, ու անոր մէջ ապահովութեամբ պիտի բնակիք: **20** Եթէ ըսէք. “Եօթներորդ տարին ի՞նչ պիտի ուտենք, քանի պիտի չսերմանենք ու մեր բերքը չժողվենք[□], **21** վեցերորդ տարին ձեր վրայ պիտի ^հղրկեմ իմ օրհնութիւնս, ու երեք տարուան բերք պիտի տայ. **22** ութերորդ տարին պիտի սերմանէք, եւ հին բերքէն պիտի ուտէք մինչեւ իններորդ տարին. մինչեւ անոր բերքին հասնիլը՝ հինէն պիտի ուտէք»:

ԿԱԼՈՒԱԾՆԵՐՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ

23 «Հողերը մշտնջենապէս պիտի չծախուին, որովհետեւ երկիրը իմս է, ու դուք իմ քովս պանդուխտներ եւ հիւրեր էք: **24** Զեր կալուածը եղող ամբողջ երկրին մէջ՝ փրկելու **առիթ** պիտի տաք հողերուն համար:

25 Եթէ քու եղբայրդ աղքատանայ եւ իր կալուածին **մէկ մասը** ծախէ, զայն փրկելու իրաւոնք ունեցողը, **այսինքն**² անոր **ամենամօտ** մերձաւորը, թող գայ եւ իր եղբօր

¹ Կամ՝ սովորութիւններս

² Եբք.՝ պատուիրեմ

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

ծախածը փրկէ: **26** Եթէ մարդը ո՞չ մէկը ունենայ՝ զայն փրկելու, բայց ՚ինք անձամբ՝ կարողանայ անոր փրկագինը **տալ**, **27** անոր ծախուելէն **ի վեր անցած** տարիները թող հաշուէ եւ աւելցածը վերադարձնէ այն մարդուն՝ որուն ծախած էր զայն, որ իր կալուածին վերադառնայ: **28** Իսկ եթէ անոր վերադարձնելու կարող չէ, ծախուած բանը զայն գնողին ձեռքը թող մնայ մինչեւ Յորելեանի տարին. Յորելեանին՝ ան ՚պիտի փրկուի”, ու **ծախողը** իր կալուածին պիտի վերադառնայ:

29 Եթէ մէկը պարսպապատ քաղաքի մը մէջ բնակութեան տուն մը ծախէ, անոր ծախուելէն մինչեւ լման տարի մը ետք կրնայ փրկագին **տալ** անոր. **ամբողջ** տարուան մը մէջ կրնայ փրկագին **տալ** անոր: **30** Եթէ լման տարուան մը ընթացքին չփրկուի, պարսպապատ քաղաքին մէջ եղող տունը մշտնջենապէս գնողին պիտի ՚մնայ՝ իր սերունդներուն մէջ: Յորելեանին **այդ տունը** ՚պիտի չփրկուի”: **31** Բայց իրենց շուրջը պարիսպ չունեցող աւաններուն տուները՝ երկրին արտերուն պէս պիտի սեպուին. անոնք կրնան փրկուիլ, եւ Յորելեանին ՚պիտի փրկուին”: **32** Սակայն Ղեւտացիներու քաղաքներուն մէջ – իրենց կալուածը եղող քաղաքներուն մէջ – Ղեւտացիները միշտ կրնան իրենց տուններուն փրկագին **տալ**: **33** Եթէ մէկը Ղեւտացիներէն ՚գնէ, ՚իր կալուածը եղող քաղաքին մէջ ծախուած տունը՝ Յորելեանին ՚պիտի փրկուի”. որովհետեւ Խրայէլի որդիներուն մէջ՝ Ղեւտացիներու քաղաքներուն տունները իրենց կալուածն են: **34** Բայց իրենց քաղաքներու արուարձաններուն արտերը պիտի չծախուին, քանի որ անոնք իրենց յալիտենական կալուածն են»:

ԱՂԹԱՏՆԵՐՈՒԻ ՓՈԽԱՏՈՒՈՒԹԻՒՆԸ

35 «Եթէ քու եղբայրդ աղքատանայ ու իր ձեռքը քովդ դողայ, օգնէ՛ անոր գաղթականի եւ հիւրի **պէս**, որպէսզի քովդ ողջ մնայ: **36** Անկէ վաշխու ու տոկոս մի՛ առներ, հապա քու Աստուծմէ՛ն վախցիր, որպէսզի եղբայրդ քովդ ողջ մնայ: **37** Դրամդ վաշխով մի՛ տար անոր, եւ պարէնդ տոկոսով մի՛ տար: **38** Ե՞ս եմ **Տէրը**՝ ձեր Աստուածը, որ ձեզ Եգիպտոսի երկրէն հանեցի՝ Քանանի երկիրը ձեզի տալու համար ու ձեզի Աստուած ըլլալու համար»:

ԳԵՐԻՆԵՐՈՒԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

39 «Եթէ քու եղբայրդ քովդ աղքատանայ եւ ինքինք քեզի ծախէ, զայն ստրուկի մը պէս մի՛ ծառայեցմեր. **40** ան քովդ վարձկանի կամ հիւրի պէս թող ըլլայ, ու ծառայէ քեզի

^ե **Եբր.**՝ ձեռնիաս ըլլալով

^գ **Եբր.**՝ դուրս պիտի ելլէ

^է **Եբր.**՝ կանգնի

^զ **Եբր.**՝ դուրս պիտի չելլէ

^թ **Եբր.**՝ դուրս պիտի ելլեն

^ժ **Եբր.**՝ փրկէ

^ի **Եբր.**՝ ծախուած տունը եւ իր կալուածը եղած քաղաքը

^լ **Եբր.**՝ դուրս պիտի ելլէ

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒ ԳԻՐՅԸ

մինչեւ Յոթելեանի տարին: **41 Այս ատեն** քովէդ դուրս պիտի ելլէ, ինք եւ իր որդիները իրեն հետ, ու իր գերդաստանին վերադառնայ. իր հայրերուն կալուածը պիտի վերադառնայ: **42** Արդարեւ անոնք իմ ծառաներս են, որ Եգիպտոսի երկրէն հանեցի. անոնք ստրուկի պէս պիտի չծախուին: **43** Բրտութեամբ մի՛ տիրապետեր անոր վրայ, հապա քու Աստուծմէ՛ղ վախցիր: **44** Չու ստրուկի եւ աղախինդ՝ որ պիտի ունենաս՝ ձեր շրջակայ ազգերէն ըլլան. անոնցմէ՛ ստրուկ եւ աղախին գնեցէք: **45** Նաեւ գնեցէ՛ք ձեր քով պանդխտացող հիւրերուն որդիներէն – անոնցմէ, կամ ձեր քով **եղող** անոնց գերդաստաններուն **որդիներէց**՝ որ անոնք ձեր երկրին մէջ պիտի ծնանին –, որպէսզի ձեր սեփականութիւնը ըլլան: **46** Չեզմէ ետք ձեր որդիներուն ժառանգութիւն թողուցէք զանոնք՝ որ տիրանան **անոնց իբր** սեփականութիւն, որպէսզի յալիտեան ձեր ստրուկները ըլլան. բայց ինչ կը վերաբերի ձեր եղբայրներուն՝ հսրայէլի որդիներուն, իրարու վրայ բրտութեամբ մի՛ տիրապետէք:

47 Եթէ քովդ եղող գաղթականը կամ հիւրը հարստանայ, իսկ անոր քով **բնակող** քու եղբայրդ աղքատանայ եւ ինքզինք ծախսէ քովդ հիւր եղած գաղթականին, կամ **այդ** գաղթականին գերդաստանէն սերողի **մը**, **48** ինքզինք ծախսէլէն ետք ան կրնայ փրկուիլ: Իր եղբայրներէն մէկը կրնայ փրկել զայն. **49** իր հօրեղբայրը կամ հօրեղբօրորդին կրնայ փրկել զայն, կամ իր գերդաստանէն ^{համեմամօտ} արենակից մը կրնայ փրկել զայն. կամ եթէ **իր կարողութիւնը** կը հասնի, ինքզինք կրնայ փրկել: **50** Զինք գնողին հետ թող հաշուէ՝ ինքզինք անոր ծախած տարիէն մինչեւ Յոթելեանի տարին, եւ իր ^չփրկուելուն դրամը տարիներուն թիւով թող ըլլայ. անոր քով վարձկանի ժամանակին համեմատ թող ըլլայ: **51** Եթէ տակաւին շատ տարիներ կան, անոնց **թիւին** համեմատ թող վերադարձնէ իր փրկագինը՝ իր ծախուելու դրամէն. **52** իսկ եթէ Յոթելեանի տարիին քիչ տարի մնացած է, անոր հետ թող հաշուէ ու իր տարիներուն **թիւին** համեմատ թող վերադարձնէ իր փրկագինը: **53** Ինք անոր քով տարեկան վարձկանի պէս թող ըլլայ. **գնողն ալ** բրտութեամբ թող չտիրապետէ անոր վրայ՝ քու ^Կառջեւդ: **54** Եթէ այս **կերպերով** չփրկուի, Յոթելեանի տարին դուրս պիտի ելլէ, ինք եւ իր որդիները իրեն հետ: **55** Արդարեւ հսրայէլի որդիները իմ ծառաներս են. անոնք Եգիպտոսի երկրէն իմ հանած ծառաներս են. ես՝ եմ **Տէրը՝** ձեր Աստուածը»:

ՀՆԱՁԱՆ ԴՈՒԹԵԱՆ ՕՐՀՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(Բ. Օր. 7. 12-24, 28. 1-14)

26

«Դուք ձեզի չաստուածներ ու ^ակուոքեր մի՛ շինէք, ձեզի արձաններ մի՛ կանգնեցնէք եւ ձեր երկրին մէջ պատկերազարդ կոթող մի՛ դնէք՝ անոր երկրագելու համար. որովհետեւ ես՝ եմ **Տէրը՝** ձեր Աստուածը»:

2 Իմ Շաբաթներս պահեցէ՛ք ու սրբարանս յարգեցէ՛ք. ես՝ եմ **Տէրը:**

3 Եթէ իմ կանոններովս ընթանաք եւ պատուիրաններս պահէք ու զանոնք գործադրէք,

4 Ես ալ ձեզի տեղատարափը ատենին պիտի տամ, գետինը իր արգասիքը պիտի տայ եւ

^ա **Եբր.**՝ մարմինի

^ծ **Եբր.**՝ ծախուելուն

^Կ **Եբր.**՝ աշքերուդ

^Կ **Եբր.**՝ քանդակուած պատկերներ

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

Դաշտին ծառերը իրենց պտուղը պիտի տան: **5** Զեր կամնելը մինչեւ այգեկութը պիտի հասնի, ու այգեկութը մինչեւ սերմանելու ժամանակը պիտի հասնի. ձեր հացը կուշտ պիտի ուտէք եւ ձեր երկրին մէջ ապահովութեամբ պիտի բնակիք: **6** Խաղաղութիւն պիտի տամ երկրին. **հանգիստ** պիտի պառկիք ու ո՛չ մէկը **ծեզ** պիտի դողացնէ. Երկրին չար գազանները պիտի բհատցնեմ, եւ ձեր երկրէն սուր պիտի չանցնի: **7** Զեր թշնամիները պիտի հալածէք, եւ անոնք սուրով պիտի իյնան ձեր առջեւ: **8** Զեզմէ հինգը՝ հարիւր **հոգի** պիտի հալածէ, ծեզմէ հարիւրը՝ տասը հազար պիտի հալածէ, ու ձեր թշնամիները սուրով պիտի իյնան ձեր առջեւ: **9** Զեզի **ուշադրութիւն** պիտի դարձնեմ, ծեզ պիտի աճեցնեմ եւ բազմացնեմ, ու ծեզի հետ իմ ուխտս պիտի հաստատեմ: **10** Հին պաշարը պիտի ուտէք, եւ **նորը տեղաւորելու համար**՝ հինը դուրս պիտի հանէք: **11** Իմ խորանս ձեր մէջ պիտի դնեմ, եւ իմ անձս ծեզմէ պիտի չզգուի: **12** Զեր մէջ պիտի շրջիմ ու ձեր Աստուածը ըլլամ, դուք ալ իմ ժողովուրդս պիտի ըլլաք: **13** Ե՞ս եմ **Տէրը՝ ձեր Աստուածը**, որ ձեզ Եգիպտոսի երկրէն հանեցի, որպէսզի անոնց ստրուկ չըլլաք. ձեր լուծին կապերը կոտրեցի եւ ձեզ բարձրագլուխ քալեցուցի»:

ԱՆՀԱՅԱՆ ԴՈՒԹԵԱՆ ՊԱՏԻԺԸ

(Բ. Օր. 28. 15-68)

14 «Բայց Եթէ ինծի մտիկ չընէք եւ այս բոլոր պատուիրանները չգործադրէք, **15** իմ կանոններս անարգէք ու ձեր անձը իմ **եղատավճիռներէս** զգուի, այնպէս որ իմ բոլոր պատուիրաններս չգործադրէք եւ իմ ուխտս խզէք, **16** Ես ալ ծեզի սա՛ պիտի ընեմ.— ձեր վրայ աչք սպառող եւ **սիրտ մարեցնող արհաւիրք**, ծիւրախտ ու տենդախտ պիտի դրկեմ. ձեր սերմը պարապ տեղը պիտի ցանէք, որովհետեւ ձեր թշնամիները պիտի ուտեն զայն: **17** Իմ երեսս ձեր դէմ պիտի դարձնեմ, ու ձեր թշնամիներուն առջեւ պիտի սպաննուիք: Ձեզ ատողները պիտի տիրապետեն ձեր վրայ, եւ առանց հալածողի պիտի փախչիք: **18** Եթէ ասոնցմէ ետք ալ ինծի մտիկ չընէք, ձեր մեղքերուն համար ձեզ Եօթնապատիկ աւելի պիտի պատժեմ: **19** Զեր զօրութեան ամբարտաւանութիւնը պիտի կոտրեմ. ձեր Երկինքը երկաթի պէս պիտի ընեմ, ու ձեր Երկիրը՝ պղինձի պէս: **20** Զեր ոյժը պարապ տեղը պիտի հատնի. ձեր գետինը իր արգասիքը պիտի չտայ, եւ Երկրին ծառերը իրենց պտուղը պիտի չտան:

21 Եթէ դուք ինծի հակառակիք ու չուզէք ինծի մտիկ ընել, ձեր մեղքերուն համեմատ Եօթնապատիկ աւելի պատուհաս պիտի բերեմ ձեր վրայ: **22** Զեր վրայ դաշտի գազաններ պիտի դրկեմ, որոնք ձեր զաւակները պիտի յափշտակեն, ձեր անասունները պիտի կոտորեն, ձեր **թիւը** պիտի պակսեցնեն, եւ ձեր ճամբանները պիտի ամայանան: **23** Եթէ ասոնցմով ալ ինծմէ չխրատուիք ու ինծի հակառակիք, **24** Ե՞ս ալ ծեզի պիտի հակառակիմ, ե՞ս ալ ձեր մեղքերուն համար ձեզ Եօթնապատիկ պիտի պատժեմ: **25** Զեր վրայ ուխտիս վրէժը առնող սուրը պիտի դրկեմ. Երբ ձեր քաղաքներուն մէջ հաւաքուիք, ձեր մէջ

^բ **Եբր.**՝ դադրեցնեմ

^գ **Եբր.**՝ Երես

^դ **Եբր.**՝ նորին Երեսէն

^ե **Կամ** սովորութիւններէս

^գ **Եբր.**՝ անձ

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

Ժանտախտ պիտի ղրկեմ եւ թշնամիին ծեռքը պիտի մատնուիք: **26** Երբ էճեր հացին գաւազանը կոտրեմ^Հ, տասը կին մէկ փուռի մէջ ձեր հացը պիտի եփեն, ու ձեր հացը կշիռով պիտի վերադարձուի ծեզի. պիտի ուտէք, բայց պիտի չկշտանաք:

27 Եթէ ասոնցմէ ետք ալ ինծի մտիկ չընէք, հապա ինծի հակառակիք, **28** Ե՞ս ալ ծեզի պիտի հակառակիմ ցասումով, եւ ձեր մեղքերուն համար ձեզ եօթնապատիկ պիտի պատժեմ: **29** Զեր որդիներուն միսը պիտի ուտէք, ու ձեր աղջիկներուն միսը պիտի ուտէք: **30** Զեր բարձր տեղերը պիտի փլցնեմ, ձեր արեւի սիւնարձանները կոտրտեմ, ձեր դիակները ձեր չաստուածներուն դիակներուն վրայ պիտի դնեմ, եւ իմ անձս ծեզմէ պիտի զգուի: **31** Զեր քաղաքները աւերակ պիտի ընեմ, ձեր սրբարանները պիտի ամայացնեմ, ու ձեր անյշ հոտերուն բուրմունքը պիտի չհոտոտեմ: **32** Երկիրը պիտի ամայացնեմ, որպէսզի հոն բնակող ձեր թշնամիները ապշին անոր վրայ: **33** Զեզ Հհեթանոսներուն մէջ պիտի ցրուեմ, եւ ձեր ետեւէն սուր պիտի քաշեմ. ձեր երկիրը պիտի ամայանայ ու ձեր քաղաքները աւերակ պիտի ըլլան: **34** Այն ատեն երկիրը իր Շաբաթները պիտի վայելէ՝ որքան ժամանակ որ ամայացած ըլլայ, երբ դուք ձեր թշնամիներուն երկրին մէջ ըլլաք. այն ատեն երկիրը պիտի հանգստանայ եւ իր Շաբաթները վայելէ: **35** Որքան ժամանակ որ ամայացած ըլլայ՝ պիտի հանգստանայ, որովհետեւ ձեր Շաբաթներուն մէջ չէր հանգստանար՝ երբ անոր վրայ կը բնակէիք: **36** Զեզմէ **ողջ** մնացածներուն սիրտին երկշոտութիւն պիտի բերեմ իրենց թշնամիներուն երկիրներուն մէջ. **ՀովէՇ** քշուած տերեւի մը ծայնը պիտի հալածէ զանոնք, սուրի **առջեւէՇ** փախչելու պէս պիտի փախչին եւ առանց հալածողի պիտի իյնան: **37** Իրարու վրայ պիտի Իյնան՝ սուրի առջեւէն փախչելու պէս, առանց հալածողի, ու պիտի չկարենաք ձեր թշնամիներուն առջեւ կայնիլ: **38** Հեթանոսներուն մէջ պիտի կորսուիք, եւ ձեր թշնամիներուն երկիրը ձեզ պիտի ուտէ: **39** Զեզմէ մնացածները իրենց անօրէնութեամբ պիտի մաշին ձեր թշնամիներուն երկիրներուն մէջ. նաեւ իրենց հայրերուն անօրէնութիւններով միասին պիտի մաշին:

40 Եթէ խոստովանին իրենց անօրէնութիւնն ու իրենց հայրերուն անօրէնութիւնը՝ ինծի հանդէպ իրենց ըրած ուխտազանցութիւններով միասին, եւ իրենց ինծի հակառակիլը, **41** նաեւ իմ անոնց հակառակիլս ու զանոնք իրենց թշնամիներուն երկիրը բերելս. Եթէ այն ատեն իրենց անթլփատ սիրտը խոնարհի, եւ այն ատեն իրենց անօրէնութեան **պատիժիՇ** յօժարին, **42** պիտի յիշեմ Յակոբի հետ կնքած ուխտս, նաեւ Խահակի հետ կնքած ուխտս. Աբրահամի հետ կնքած ուխտս ալ պիտի յիշեմ, ու **այդ** երկիրն ալ պիտի յիշեմ:

43 **Արդարեւ այդ** երկիրը պիտի լքուի անոնցմէ եւ իր Շաբաթները պիտի վայելէ, որքան ժամանակ որ ամայացած ըլլայ՝ առանց անոնց. անոնք իրենց անօրէնութեան **պատիժիՇ** պիտի յօժարին, որովհետեւ իմ դատավճիռներս անարգեցին եւ անոնց անձերը իմ կանոններէս զգուեցան: **44** Ասոնցմէ ետք ալ, երբ իրենց թշնամիներուն երկիրը ըլլան, զանոնք պիտի չմերժեմ ու անոնցմէ պիտի չզգուիմ՝ զանոնք սպառելու եւ անոնց հետ կնքած ուխտս խզելու չափ. որովհետեւ Ե՞ս Եմ Տէրը՝ անոնց Աստուածը: **45** Հապա անոնց սիրոյն համար պիտի յիշեմ **իրենց** նախնիքներուն ուխտը, որոնք Եգիպտոսի երկրէն հանեցի՝ հեթանոսներուն **առջեւ** անոնց Աստուած ըլլալու համար: Ե՞ս Եմ Տէրը»:

^Հ **ԱյսիհքՇ**՝ ծեզի սով ղրկեմ

^Ա **Եբր.**՝ ազգերուն

^Բ **Եբր.**՝ գայթին

^Ճ **Եբր.**՝ աչքերուն

46 Ասո՞նք են այն կանոնները, դատավճիռներն ու օրէնքները, որ Տէրը հաստատեց իր եւ հսրայէլի որդիներուն **միջեւ՝** Սինա լերան վրայ, Մովսէսի միջոցով:

ՕՐԵՆՔՆԵՐ՝ ԱՍՏՈՒԾՈՅ ՆՈՒԷՐՆԵՐՈՒՆ ՄԱՍԻՆ

27

Տէրը խօսեցաւ Մովսէսի՝ ըսելով. **2** «Խօսէ՛ հսրայէլի որդիներուն եւ ըսէ՛ անոնց. “Երբ մէկը գանազան ուխտեր ընէ, անձերը Տէրոց թող ըլլան քու գնահատումիդ համեմատ[□]: **3** Գնահատումդ սա՛պէս թող ըլլայ. – քսան տարեկանէն մինչեւ վաթսուն տարեկան եղող արուին գնահատումդ յիսուն սիկդ արծաթ թող ըլլայ՝ սրբարանի սիկդին համեմատ. **4** Եթէ էգ է, գնահատումդ երեսուն սիկդ ըլլայ: **5** Եթէ հինգ տարեկանէն մինչեւ քսան տարեկան է, արուին համար գնահատումդ քսան սիկդ թող ըլլայ, իսկ էգին համար՝ տասը սիկդ: **6** Եթէ մէկ ամսականէն մինչեւ հինգ տարեկան է, արուին համար գնահատումդ հինգ սիկդ արծաթ թող ըլլայ, իսկ էգին համար գնահատումդ՝ երեք սիկդ արծաթ: **7** Եթէ վաթսուն տարեկանէն վեր է, արուին համար գնահատումդ տասնհինգ սիկդ թող ըլլայ, իսկ էգին համար՝ տասը սիկդ: **8** Բայց եթէ ^{“գնահատումդ անոր կարողութենէն վեր է”}, ան քահանային առջեւ թող կենայ եւ քահանան թող գնահատէ զայն: Քահանան ուխտ ընողին բարողութեան համեմատ թող գնահատէ զայն:

9 Եթէ իր ուխտը Տէրոց մատաղ մատուցանուելու անասուններէն է, անոնցմէ ինչ որ Տէրոց տայ՝ սուրբ պիտի ըլլայ **10** Թող չփոխէ զայն, ո՛չ ալ փոխանակէ լաւը՝ վատին հետ, կամ վատը լաւին հետ. իսկ եթէ երբեք անասուն մը փոխանակէ անասունի հետ, այդ **ընծայուածը** եւ անոր հետ փոխանակուածը սուրբ պիտի ըլլան: **11** Եթէ իր ուխտը անմաքուր անասուններէն է՝ որոնցմէ Տէրոց մատաղ չեն մատուցաներ, քահանային առջեւ թող կեցնէ **այդ** անասունը, **12** ու քահանան թող գնահատէ զայն՝ իբր լաւ կամ վատ. ինչպէս գնահատես, **ո՛վ** քահանայ, ա՛յդպէս թող ըլլայ: **13** Իսկ եթէ երբեք զայն փրկէ, գնահատումիդ վրայ մէկ հինգերորդը թող աւելցնէ:

14 Երբ մէկը իր տունը **“ընծայէ”** Տէրոց սուրբ ըլլալու համար, քահանան թող գնահատէ զայն՝ իբր լաւ կամ վատ. ինչպէս քահանան զայն գնահատէ, ա՛յդպէս թող հաստատուի: **15** Եթէ զայն ընծայողը **ուզէ** իր տունը փրկել, գնահատումիդ դրամին վրայ մէկ հինգերորդը թող աւելցնէ, որ **տունը** իրը ըլլայ:

16 Եթէ մէկը իր կալուածը եղող արտէն **մաս մը** ընծայէ Տէրոց, գնահատումդ անոր սերմին համեմատ թող ըլլայ. մէկ քոռ գարիի սերմին համար՝ յիսուն սիկդ արծաթ ըլլայ: **17** Եթէ իր արտը Յորեկեանի տարիէն **սկսեալ** ընծայէ, գնահատումիդ համեմատ թող հաստատուի: **18** Եթէ իր արտը Յորեկեանէն ետք ընծայէ, քահանան անոր հետ թող հաշուէ դրամը՝ մինչեւ Յորեկեանի տարին մնացած տարիներուն համեմատ, ու գնահատումէդ թող պակսեցնէ: **19** Իսկ եթէ **երբեք** արտը ընծայողը **ուզէ** զայն փրկել, գնահատումիդ դրամին վրայ մէկ հինգերորդը թող աւելցնէ, որ այդ **արտը իբր** իրը հաստատուի: **20** Եթէ արտը չփրկէ, կամ արտը ուրիշի մը ծախէ, ալ ան դարձեալ պիտի

^հ **Եբր.**՝ տուաւ

^լ **Եբր.**՝ ծեռքով

^մ **Եբր.**՝ ան գնահատումէդ աւելի աղքատ է

^բ **Եբր.**՝ ծեռքին հասածին

^գ **Եբր.**՝ սրբացնէ

ՂԵՒՏԱՑԻՆԵՐՈՒԻ ԳԻՐՅԸ

Հիրկուի: **21** Հապա երբ արտը Յոբելեանին Դիրկուի, նուիրուած արտի պէս սուրբ պիտի ըլլայ Տէրոց. ան քահանային կալուածը պիտի ըլլայ:

22 Եթէ մէկը Տէրոց ընծայէ իր գնած արտը՝ որ իր կալուածին արտերէն չէ, **23** քահանան անոր հետ թող հաշուէ գնահատումիդ արժէքը՝ մինչեւ Յոբելեանի տարին, եւ գնահատումիդ **արժէքը** այդ օրը թող տայ Տէրոց՝ սուրբ բանի պէս: **24** Յոբելեանի տարին, արտը պիտի վերադառնայ անոր՝ որմէ գնուած էր, **այսինքն** անոր՝ որուն կալուածն էր գետինը: **25** Թու բոլոր գնահատումներդ սրբարանի սիկդին համեմատ թող ըլլան. սիկդը քսան կերատ է:

26 Միայն թէ ո՛չ մէկը թող ընծայէ անասուններուն առջինեկը, որ **արդէն** Տէրոցն է **իբր ամենէն** առաջ ծնած. եզ ըլլայ թէ ոչխար, ան Տէրոցն է: **27** Եթէ անմաքուր անասուններէն է, գնահատումիդ համեմատ թող փրկէ զայն, անոր վրայ մէկ հինգերորդը աւելցնելով. Եթէ չիրկուի՝ գնահատումիդ համեմատ թող ծախուի:

28 Բայց ո՛չ մէկ նուէր, որ մէկը Տէրոց նուիրած է իր ամբողջ ունեցածէն – մարդոցմէն, անասուններէն եւ իր կալուածը եղող արտէն –, պիտի ծախուի կամ փրկուի. ամէն նուէր ամենասուրբ է Տէրոց: **29** Մարդոց մէջէն նուիրուած ո՛չ մէկ նուէր պիտի փրկուի, **հապա անշուշտ** պիտի մեղոցուի:

30 Երկրին ամբողջ տասանորդը՝ **թէ՝** երկրին հունտերէն, **թէ՝** ծառերուն պտուղէն՝ Տէրոցն է. ան սուրբ է Տէրոց: **31** Եթէ երբեք մէկը ուզէ իր տասանորդներէն **մաս մը** փրկել, անոր վրայ մէկ հինգերորդը թող աւելցնէ: **32** Արջառներուն եւ ոչխարներուն ամբողջ տասանորդը, **այսինքն** գաւազանին տակէն անցնողներուն տասներորդը, սուրբ պիտի ըլլայ Տէրոց: **33** Անոր լաւ կամ վաստ ըլլալը թող չփնտոէ, ո՛չ ալ փոխանակէ զայն. իսկ եթէ երբեք փոխանակէ, ա՛ն ալ, անոր հետ փոխանակուածն ալ սուրբ պիտի ըլլան, պիտի չիրկուին»:

34 Ասո՛նք են այն պատուիրանները, որ Տէրը հրամայեց Մովսէսի՝ Խրայէլի որդիներուն համար, Սինա լերան վրայ:

^Դ **Եբր.**՝ դուրս ելլէ